ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊՈԼՍՈՅ համար, տարեկան 70 դրշ. վեցամսեայ 35 դրշ. Եռամսեայ 20 դրշ. — ԳԱՒԱՌՆԵՐՈՒ համար, տարեկան 90 դրշ. Վեցամսեայ 45 դրշ. Եռամսեայ 25 դրշ. — ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ համար, Տարեկան 25 ֆր. Վեցամսեայ 13 ֆր.:

ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՂԸ ՄԻԱՅՆ ԲԱԺԱՆՈՐԴ Է

ԶԵՌՔԷ 10 ՓԱՐԱ

ԾԱՂԻԿ

ՕՐԱԳԻՐ

ارمنیجه یومی وسیاسی غزته‌در "زاغیك"

ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ

Կալաթա, Գուրչունլու խան, թիւ 7

ՍԱԳԱԵԱՆ ՏՊԱՐԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ուղղուած ամէն թղթակցութիւն պէտք է հակիրճ գրուած ըլլայ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ուղղուած ամէն գրութիւն հետ չի տրուիր:

Bureaux de la rédaction du Journal Arménien DZAGHIK

Galata, Kourchounlou han, N· 7 Cons/ple.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՍԿՍԻՆ ԱՄԷՆ ԱՄՍՈՅ 1ԻՆ, 10ԻՆ ԵՒ 20ԻՆ

ԺԶ ՏԱՐԻ — ԹԻՒ 522

"ԾԱՂԻԿ" ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ԻՐԻԿՈՒՆ

2 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1902 ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

ՍԽԱԼ ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ

Ս. Փրկչեան Հիւանդանոցի մէջ յարուցուած ձեծի խնդիր մը, բոլորովին անուղղակի կերպով, օրուան հարց կը դարձնէ սխալ ըմբռնուած խնայողութիւն մը, զոր մեր բոլոր հանրային հաստատութեանց գլուխը գտնուող մարմիններ որդեգրած ըլլալ կ'երեւան:

Մեր հանրային հաստատութեանց գլուխը գտնուող մարմիններ, որքան ալ նախանձախնդրութիւնը ունենան իրենց խնամոց յանձնուած գործերը լաւագոյն վիճակներու մէջ դնելու, սակայն կայ կէտ մը, ուր ամէնքն ալ, նախանձախնդիրն ալ, ոչ-նախանձախնդիրն ալ, կատարելապէս իրարու կը նմանին, կը նմանանան իրարու հետ: Եւ այդ կէտը սխալ կերպով ըմբռնուած խնայողութեան մը խնդիրն է: Հանրային հաստատութեան մը գլուխ գտնուող ամէն մարմին կը մտածէ թէ չուայլութիւն մը ըրած կ'ըլլայ եթէ, իր ստանձնած գործին գլուխը դնէ անձ մը, որ իրեն հանդէպ ստանձնէ գործին բովանդակ պատասխանատուութիւնը, եւ իր պաշտօնին մէջ չթերանալու համար, արդէն ինքնին պահանջուած կարողութիւն մը ունենայէ զատ, ստանայ ամենայն այն տեսակ դուժար մը, զոր իր ստիճանին մէջ գտնուող մարդու մը համար բաւականաչափ կարելի ըլլայ նկատել, ամէն անհրաժեշտ պէտքերու գոհացման նկատմամբ: Մտածելու այս կերպը սակայն շատ անընտել է մեր վարիչ մարմիններուն համար այնքան, որքան անհասանելի: Անօթի պաշտօնեաներ պահելու դրութիւնը խնայողութիւն մը նկատուած է մեր մէջ, իսկ այն տեսակ տեղ մը, ուր բաղմաթիւ պաշտօնեաներ կան եւ այդ պաշտօնեաներուն վրայ եթէ գործին տէրը կամ պատասխանատու մարմինը վերին հսկողութիւն մը միայն ունի, նորէն անհաշիւ չքեղանք մը կը նկատուի տնօրէնի մը անուանումը, տնօրէնի մը սակայն, որ այդ պաշտօնէն ինքը լիապէս կրնայ, եւ առով իր բովանդակ միտքը ու կարողութիւնը յատկացնէ այդ գործին, զայն զօրաւոր ու իրազեկ ձեռքով մը կատարելագործման առաջնորդելով:

Մենք այսպէս չենք մտածեր սակայն:

Դիտանք այն խնդրին, ուրկէ մեկնեցանք: Ս. Փրկչեան Հիւանդանոցով սկսանք, որուն տնօրէնին հրաժարման պարագան երբէք արդէն հաղորդած չինք մեր Քրոնիկի բաժնին մէջ: Տոքթ. Շերիրնեան, առարկելով թէ ամսական 15 ոսկիով չի կրնար իր ամբողջ ժամանակը Հիւանդանոցին զոհել, կը պահանջէ որ, արդէն նախապէս դնուած պայմանագրութեան մը համաձայն, Թագաւորուի իրեն չարաթը երկու օր բացակայիլ Հիւանդանոցէն, մինչեւ Հոգաբարձութիւնը մէկ օր միայն կը տակնանէ այդ մասին: Թէ այս բանակցութեանց արդիւնքը կ'ըլլայ Տոքթ. Շերիրնեանի հրաժարական տալը, այդ կէտը բնաւ չի հետաքրքրեր զմեզ: Ինչ որ մանաւորապէս ամէնուն ուշադրութեանը կը յանձնարարենք, այն պարագան է, որ զմեզ կը յատկանշէ, իբր սխալ սկզբունքով գործի մարդիկ:

Հիւանդանոցի պէս կարեւոր հաստատութեան մը համար, որ տարեկան 10,000 ոսկիի պիւտճէ մը ունի, երբեք չուայլութիւն մը չէ երբ տարեկան մէկ քանի հարիւր ոսկիներ ալ յատկանան տնօրէնութեան, որ կոչուած է ամբողջ հաստատութեան ջիղը, վարիչ ուժը դառնալ, շատ աւելի քան թէ Հոգաբարձութիւնը, եթէ խօսքը ներքին վարչութեան մասին է: Անիկա ճշմարտութիւն մըն է որուն չենք կարծեր որ հակառակողներ գտնուին:

Արդ, ինչ ընթացք ունեցած է հոգաբարձութիւնը այս խնդրին մէջ: Գիտնալով հանդերձ թէ Տոքթ. Շերիրնեան միայն 15 ոսկիով չի բաւականանար, իր պաշտօնին մէջ կարգ մը թոյլտուութիւններով ժամանակին ընդունած է զայն, կամ պարզապէս տնօրէն մը ունեցած ըլլալու ձեւակերպութիւնը փրկած ըլլալու համար, եւ կամ մտածելով որ, Հիւանդանոցի տնօրէնի մըն ալ ամսական 15 ոսկիէն աւելի տալը անհաւանելի գործ է, չուայլութիւն է: Որքան որ մենք միշտ ասիթը ունեցած ենք կրկնելու թէ Հիւանդանոցի արդի Հոգաբարձութիւնը ամէն ջանք կ'ընէ հաստատութիւնը ամէն կերպով փափաքուած կատարելագործութեան մը հասցնելու համար, բայց միւս կողմէ տրուած ենք յայտարարելու թէ, ինքն ալ ուրիշ պաշտօնական մարմիններու կամ անհատներու պէս Հիւանդանոցի տնօրէնի խնդրոյն մէջ, հետեւած է սխալ մտածելու կերպի մը, ուրկէ ամէնէն աւելի վնասողը նորէն հաստատութիւնը կրնայ ըլլալ:

Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը նախ քաջութիւնը ունենալու է որոշելու թէ, իրենց պարտքն է Հիւանդանոցը օժտել կարող ու խիստ տնօրէնով մը, զոր պէտք է սակայն կատարելապէս կշռադատելով, աչքը գուրը չընեն: Եթէ իրապէս կարող տնօրէնի մը ամսական 30 ոսկի ալ վճարել հարկ ըլլայ, պէտք է լաւ համոզուած ըլլայ հոգաբարձութիւնը, որ ակնարկուածին պէս տնօրէն մը իր այդ 30 ոսկին մէջէն կը հանէ: Ասանկ չէ ասկնկ փափաքուած եւ ոչ անըմբռնելի հրութիւն մըն է թէ, Հիւանդանոցի մատակարարութեան գործին մէջ անճշդութիւններ չէ որ կը պակսին. որովհետեւ չկայ խիստ տնօրէնութիւն մը որ զորէ առանց առաջը առնելու կարող տնօրէնութիւն մը որ իր ձեռքին մէջ ունի ամբողջ հաստատութեան սանձը, մի անգամ ընդ միշտ մէջտեղէն պիտի վերցնէր մատակարարական այդ անճշդութիւնները, որոնք ամսական 50 ոսկի ալ կը բերեն հանիլ առնուազն եւ ասիկա տակաւին մատակարարութեան ճիւղին մէջ. Անդին կայ տակաւին ամբողջ Հիւանդանոցը, որուն մէջ գիտենք թէ բժշկական ինչ մեծ անկարգապահութիւններ, եւ վարչական օրքան կարեւոր սխալներ գոյութիւն ունին, ամէնքը ի վնաս պատսպարեալներուն եւ հաստատութեան վարկին: Եւ նորէն լիապէս վարձատրուած, ճշմարտապէս կարող վարչագէտ անձ մըն էր, որ պիտի կրնար իր տնօրէն ատոնց առաջքը առնել:

Համոզուած ենք արդի հոգաբարձութեան խղճամտութեան ու օգտակար ըլլալու նախանձախնդրութեան: Ստիպուած ենք միայն ըսելու թէ նոյն այդ հոգաբարձութիւնը, ուրիշներու պէս սխալ կերպով ըմբռնուած խնայողական դրութեան մը հետեւելով, չէ կրցած կամ չէ ուզած հասկնալ թէ ամէնէն աւելի կարող աբնօրէն մը, բնական է նոյն հատեմատութեամբ վարձատրուած, եւ յետոյ բանաւոր ներքին կանոնագրութիւն մը ամէնէն աւելի պակսած բաներն են Հիւանդանոցին մէջ, եւ թէ Հիւանդանոցի ներքին վարչական ոյժը կրնայ կարող տնօրէն մը ըլլալ որ միայն ի վիճակի է իրենց երեսն ալ հարուածեան առջեւ ճերմակ հանելու:

Կը կրկնենք, կը սպասենք Հիւանդանոցի Հոգաբարձութենէն, որ փոխանակ սխալ կերպով ըմբռնուած խնայողութիւն մը ընելու, որ իր արդիւնքին մէջ, չուայլութենէ աւելի սուղի կը նստի, ունենայ ձեռներէցութիւնը յայտարարելու թէ ինքը պատրաստ է տնօրէն անուանել Հիւանդանոցին, ա՛յն անձը, որուն ամէն կերպով իր կարողագործը ըլլալը հաստատուած է, առանց խրտչելու սա պարագայէն թէ կարողագործ տնօրէնի մը ամսականն ալ ցարդ վճարուածին կրկնապատիկն ալ կրնայ ըլլալ:

Արդի հոգաբարձութենէն, որուն անդամներէն շատը գործի մարդիկ են, կը սպասենք այս ձեռներէցութիւնը:

Մ. ՇԱՄՍԱՆՃԵԱՆ

ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

ԲԵԼԵՌԻ ՈՍԿԻՆ

Բելեռային երկիրներու անձայն ու անչչուկ առանձնութեան մէջ, սաղոյցի այն անսահման տարածութեանց տակ, ուր ամէն բան կը պակսի կեանքը բեղմնաւորելու համար, առատ է ընդհակառակը այն մետաղը, այն ամենակարող մետաղը, որուն գաղափարին հանդէպ մարդկային միտքը սովորաբար կը բորբոքի, հրաբուխ մը կը դառնայ: Եւ Քլոնտայքի ոսկեհանքերուն գտնուելէն վերջ պատահածը, հազարաւոր եւ հազարաւոր մարդերու տենդոտ խուժումը դէպի այդ երկիրը, առանց վախի, առանց նկատի առնելու բազմաթիւ վտանգներու սպառնալիքը, այս ամէնքը երբէկուան պատմութիւն մըն են դեռ: Այսօր նոյն երեւոյթը կը կրկնուի քիչ մը տարբեր պարագաներու մէջ: Ամսակա թերակղզիին վերին մէկ կէտին՝ Նոմ հրուա՛ գանին եզերքներ ունվրայ, հազար ինը հարիւր տասնոյ սկիզբները հրաշալի գիւտերու լուրը հասաւ եւ Խաղաղական ովկիանոսի եզերքներուն վրայ գտնուող տրամադրելի բոլոր նաւերը անմիջապէս սկսան մարդերու փոխադրութեան: Քառասուն հազար անյագ խուզարկուներ միայն գացին այդպէս ծովու ճամբով. իսկ ուրիշներ, ուրիշ հազարաւորներ ցամաքէն ըրին իրենց ճամբորդութիւնը: Հանքերուն ճոխութիւնը եւ ոսկին անոնցմէ հանելու դիւրութիւնը, ասնանկ ըրին որ ամիս մը վերջը օրական 150,000 ֆրանքի հասած էր արտադրութիւնը:

Նոմ 50—100 անգլիական սէք լայնութիւն մը ունի եւ ծովեզերքէն կը տարածուի մինչեւ Թունտրա, տեսակ մը սարանարթ ուր նմանապէս առատ է ոսկին, բայց զայն հանելը դժուար, որովհետեւ սառոյցը որ կը ծածկէ հողը ամէնէն տաք եղանակին մէջ իսկ, հազիւ 30 սանթիմէդր կը հալի միայն:

Նոմի աւազներուն մէջ, ընդհակառակը, ոսկիի խաւերը 15 ոտք խորութիւն ունին, եւ թանկագին մետաղը կը գտնուի պղտիկ գնդակիկներու վիճակին մէջ, փոխանակ, ժայռերու մէջ փակուած ըլլալու: Ոսկին կը գտնուի նաեւ Թունտրայի մէջէն անցնող պղտիկ ջուրի հոսանքներու մէջ որոնք կը շահագործուին փոքր ընկերութիւններու կողմէ. ծովեզերքներու վրայ խուզարկուները իրենց հաշուոյն կը գործեն: Գետակներուն արտադրութիւնը հսկայական է սակայն. անոնց մէջ կայ հատ մը որ օրական հարիւր հազար ֆրանքի ոսկի կ'արտադրէ:

Երբ առաջին Ամերիկացիները Նոմի գլուխը հասան, քանի մը խրճիթներ գտան միայն հոն, եւ անոնց չուրջը բաղխթիւ վրաններ. աւելի լուրջ պատսպարաններու պէտքը չուտով զգացուեցաւ ձմեռը չհասած, եւ հարաւէն բերել տրուած նիւթերէն, արդէն կը բարձրանային բաղմաթիւ փայտաշէն տուներ: Փողոցները ողողուեցան, թաղապետական պաշտօնատուն մը կառուցուեցաւ, դատարան մը եւ ոստիկանատուն մը հաստատուեցաւ եւ Սէն Միշէլէն բերուեցաւ վաշտ մը զինուոր: Այսպէսով առաջ եկաւ ամբողջ քաղաք մը, Նոմ Սիդի, ուր վերջերս երկու շաբաթներ հրատարակուիլ սկսան եւ հարկ եղած չինութիւնները կը կատարուին ելեկտրական լոյս, հեռաձայն հաստատելու եւ քաղաքին մէջ բերելու համար:

Ամէնէն առաջ հասնողները շատ դժուարութեամբ միայն կրցան ելնել այդ ցամաքը, բայց այսօր ծովեզերքի այդ անյարմարութեան ալ առաջը առնուած է: Դաղափար մը տալու համար այնտեղի չահերուն վրայ, բաւական է թէ՝ մինչեւ Քլոնտայքի մէջ հանքագործները ստիպուած են առաջին ցուրտերուն իսկ փախչիլ, ամառուան վերադարձին սպասելու համար, Նոմ Սիդիի մէջ անձեալ ձմեռ տակաւին 30 հազար մարդիկ մնացին. մարդոց այդքան մեծ բազմութիւն մը երբեք տեսնուած չէր հոնտեղ Նոմի հրաշալի գիւտերու լուրը հասաւ եւ Խաղաղական ովկիանոսի եզերքներուն վրայ գտնուող տրամադրելի բոլոր նաւերը անմիջապէս սկսան մարդերու փոխադրութեան: Քառասուն հազար անյագ խուզարկուներ միայն գացին այդպէս ծովու ճամբով. իսկ ուրիշներ, ուրիշ հազարաւորներ ցամաքէն ըրին իրենց ճամբորդութիւնը: Հանքերուն ճոխութիւնը եւ ոսկին անոնցմէ հանելու դիւրութիւնը, ասնանկ ըրին որ ամիս մը վերջը օրական 150,000 ֆրանքի հասած էր արտադրութիւնը:

Նոմ 50—100 անգլիական սէք լայնութիւն մը ունի եւ ծովեզերքէն կը տարածուի մինչեւ Թունտրա, տեսակ մը սարանարթ ուր նմանապէս առատ է ոսկին, բայց զայն հանելը դժուար, որովհետեւ սառոյցը որ կը ծածկէ հողը ամէնէն տաք եղանակին մէջ իսկ, հազիւ 30 սանթիմէդր կը հալի միայն:

Նոմի աւազներուն մէջ, ընդհակառակը, ոսկիի խաւերը 15 ոտք խորութիւն ունին, եւ թանկագին մետաղը կը գտնուի պղտիկ գնդակիկներու վիճակին մէջ, փոխանակ, ժայռերու մէջ փակուած ըլլալու: Ոսկին կը գտնուի նաեւ Թունտրայի մէջէն անցնող պղտիկ ջուրի հոսանքներու մէջ որոնք կը շահագործուին փոքր ընկերութիւններու կողմէ. ծովեզերքներու վրայ խուզարկուները իրենց հաշուոյն կը գործեն: Գետակներուն արտադրութիւնը հսկայական է սակայն. անոնց մէջ կայ հատ մը որ օրական հարիւր հազար ֆրանքի ոսկի կ'արտադրէ:

Երբ առաջին Ամերիկացիները Նոմի գլուխը հասան, քանի մը խրճիթներ գտան միայն հոն, եւ անոնց չուրջը բաղխթիւ վրաններ. աւելի լուրջ պատսպարաններու պէտքը չուտով զգացուեցաւ ձմեռը չհասած, եւ հարաւէն բերել տրուած նիւթերէներու, արդէն կը բարձրանային բաղմաթիւ փայտաշէն տուներ: Փողոցները ողողուեցան, թաղապետական պաշտօնատուն մը կառուցուեցաւ, դատարան մը եւ ոստիկանատուն մը հաստատուեցաւ եւ Սէն Միշէլէն բերուեցաւ վաշտ մը զինուոր: Այսպէսով առաջ եկաւ ամբողջ քաղաք մը, Նոմ Սիդի, ուր վերջերս երկու շաբաթներ հրատարակուիլ սկսան եւ հարկ եղած չինութիւնները կը կատարուին ելեկտրական լոյս, հեռաձայն հաստատելու եւ քաղաքին մէջ բերելու համար:

Ամէնէն առաջ հասնողները շատ դժուարութեամբ միայն կրցան ելնել այդ ցամաքը, բայց այսօր ծովեզերքի այդ անյարմարութեան ալ առաջը առնուած է: Դաղափար մը տալու համար այնտեղի չահերուն վրայ, բաւական է թէ՝ մինչեւ Քլոնտայքի մէջ հանքագործները ստիպուած են առաջին ցուրտերուն իսկ փախչիլ, ամառուան վերադարձին սպասելու համար, Նոմ Սիդիի մէջ անձեալ ձմեռ տակաւին 30 հազար մարդիկ մնացին. մարդոց այդքան մեծ բազմութիւն մը երբեք տեսնուած չէր հոնտեղ Նոմի հրաշալի գիւտերու լուրը հասաւ եւ Խաղաղական ովկիանոսի եզերքներուն վրայ գտնուող տրամադրելի բոլոր նաւերը անմիջապէս սկսան մարդերու փոխադրութեան: Քառասուն հազար անյագ խուզարկուներ միայն գացին այդպէս ծովու ճամբով. իսկ ուրիշներ, ուրիշ հազարաւորներ ցամաքէն ըրին իրենց ճամբորդութիւնը: Հանքերուն ճոխութիւնը եւ ոսկին անոնցմէ հանելու դիւրութիւնը, ասնանկ ըրին որ ամիս մը վերջը օրական 150,000 ֆրանքի հասած էր արտադրութիւնը:

Նոմ 50—100 անգլիական սէք լայնութիւն մը ունի եւ ծովեզերքէն կը տարածուի մինչեւ Թունտրա, տեսակ մը սարանարթ ուր նմանապէս առատ է ոսկին, բայց զայն հանելը դժուար, որովհետեւ սառոյցը որ կը ծածկէ հողը ամէնէն տաք եղանակին մէջ իսկ, հազիւ 30 սանթիմէդր կը հալի միայն:

Նոմի աւազներուն մէջ, ընդհակառակը, ոսկիի խաւերը 15 ոտք խորութիւն ունին, եւ թանկագին մետաղը կը գտնուի պղտիկ գնդակիկներու վիճակին մէջ, փոխանակ, ժայռերու մէջ փակուած ըլլալու: Ոսկին կը գտնուի նաեւ Թունտրայի մէջէն անցնող պղտիկ ջուրի հոսանքներու մէջ որոնք կը շահագործուին փոքր ընկերութիւններու կողմէ. ծովեզերքներու վրայ խուզարկուները իրենց հաշուոյն կը գործեն: Գետակներուն արտադրութիւնը հսկայական է սակայն. անոնց մէջ կայ հատ մը որ օրական հարիւր հազար ֆրանքի ոսկի կ'արտադրէ:

Ասոնք երեւակայութիւն կամ չա-

հրուանդանը Քլոնտայքի վրայ՝ այն առաւելութիւնը ունի որ ոսկիին ձեռք բերելը հոն աւելի դիւրին է քան Քլոնտայքի մէջ եւ աւելի լաւ տեսակէ ըլլալով մէկ կրամը 30էն 40 սանթիմ կարելի է ծախել:

Իսկ ապրուստը բնականաբար շատ սուղ է այդ պայմաններուն մէջ: Ամերիկեան քսան սանթիմոց սիկարները Նոմ-Սիդիի մէջ կ'արժեն իւրաքանչիւրը 2½ ֆրանք. երկու հաւկիթով, սարբեղ եւ հացով կատարուած նախաճաշ մը կ'արժէ իւրաքանչիւրը 7էն 8ը ֆրանք. մէկ պարկ ալիւրը կը ծախուի 252 ֆրանքի, զոյգ մը կօշիկը 75 ֆրանքի, տեղական թերթերուն մէկ թիւը կ'արժէ 2½ ֆրանք բաժանորդագրելը 120 ֆրանք է. պանդոկներուն մէջ իրարու վրայ դրուած այն նեղ անկողիններէն մէկ հատին գիշերուան մը վարձքը 15 ֆրանք է: Մէկ հողի մը կայ որ ութը ձիեր ունի զորս վարձու կուտայ ամսական 1500 ֆրանքի փոխարէն, ձմեռը զանոնք կը գործածէ փայտի փոխադրութեան միայն. բայց այդ փայտին արժէքը անհաւատալի ըլլալու չափ մեծ է: Այդ կողմերը գացող հանքագործներուն մէջ կայ նաեւ փաստաբան մը, որ սկսաւ իր արհեստը ի գործ դնել, եւ մէկ ամառուան միջոցին չահեցաւ 250,000 ֆրանք բաց ի քանի մը տուներէ:

Այս թուականները չափազանցուած պիտի չնկատուին երբ բաղդատութեան դրուին այդ տեղի ընակիչներուն չահերուն հետ: Մեքենագէտ գործաւոր մը անգամ մը իր կնոջը իբր նուէր ոսկիի կոտոր մը զրկեց որ կարժէր 225000 ֆրանք: Շուէտացի մը որ առանձին աշխատելու համար Նոմ Սիդի գնաց, տակաւին ամառը չէր եկած երբ 700 լիպրա ոսկի զրկեց Սան Ֆրանչիսկո. իրաւ է թէ ոսկայն այդ առթիւ վրայ տուաւ իր ականջներէն մէկը, ականջը տուեցաւ ցուրտին ապրեցութեան տակ: Բազդախնդիր մը զրպանը 1500 ֆրանք ունենալով Նոմ գնաց եւ երկու պղտիկ տուներ գնեց, այդ տուները այսօր 2 միլիոն ֆր. կ'արժեն. Բազդաւոր միսիոնար մը միեւնոյն օգոստոս ամսուան միջոցին 400 լիպրա ոսկի հանեց հանքէ մը որ կ'արժէ մէկ ու կէս միլիոն ֆրանք Սան Ֆրանչիսքոյի տպագ մը 3 ամսուան մէջ 400 հազար ֆրանք չահեցաւ. 50 ոտք տարածութիւն ունեցող հող մը 40 հազար ֆրանք չահեցուց իր տիրոջ: Լրագրող մը 60 մէտր հողի տարածութենէ մը 30 հազար ֆրանք հանեց մէկ չաբթուան մէջ երկու մարդերու օգնութեամբ, անոր մօտ հանքագործ մը միակ օր մը աշխատելով 9 հազար ֆրանք հանեց. Երկու Քանատացիներ ծովեզերքը գտնուող ջուրին մէջ աշխատելով 48 ժամէն 11 հազար ֆրանք տարին: Քալիֆորնիացի մը 1901 հոկտեմբերին միայն, երկու միլիոն ֆրանք արժողութեամբ ոսկի տրատաեց: Թունտրայի մէջ չորս գործաւորներ երեք օր աշխատելով 15 հազար ֆրանքի ոսկի գտան:

Ասոնք երեւակայութիւն կամ չա-

փազանցութիւն չեն, պաշտօնական վիճակագրութիւններ կը հաստատեն թէ մէկ տարուան մէջ 20 միլիոն ոսկի արտաքնուած է Նոմէն. վերջին տարուան արտադրութիւնը 50 միլիոնի էր:

Թէ օրքան ատեն կարելի պիտի ըլլայ չահագործել այս հանքերը, հիմակուց կարելի չէ գիտնալ: Ծովեզերքի աւազները արդէն հատնիլ սկսած են եւ գետակներուն արտադրութիւնը նուազիլ կը սկսի: Թունտրան կարելի է չահագործել զօրաւոր մեքենաներ գործածելով միայն: Բայց Ատլանտեանի ամբողջ հիւս. արեւմտեան ծովեզերքը հարուստ է թանկագին մետաղներով եւ արդէն իսկ խուզարկուներու շարժում մը կը տեսնուի դէպ Եոքի գլուխը, Նոմէն քանի մը հարիւր մղոն անդին: Քանի մը մարդիկ մինչեւ Բրինսօֆ-Ուէյլի գլուխը յառաջանալով ոսկի գտնելու կ'աշխատին. Բրինսօֆ-Ուէյլ Ամերիկայի ամէնէն վերին կէտն է Սիպերիայէն հազիւ քանի մը հարիւր քիլոմէթր հեռու:

Ուրեմն մարդուն անյագութիւնը ահագին դաշտ մը ունի տակաւին իր առջեւ: Նոմ Սիդիի մէջ խաղարանի դէտեր կէս միլիոնէ աւելի չահեցան: Այդ տեղուանքը ոճրագործութիւնը չափազանց շատ է, բայց դողդղութիւն գրեթէ բնաւ չկայ: Առողջական տեսակէտով միայն շատ դժուար է ապրիլը, բայց կարելութիւն չունի այդ, վերջին անգամ 50 հազար մարդիկ նորէն նաւ նստան դէպ ի ոսկիի այդ երկիրը:

ՔԱՇԱՔԱԿԱՆ

ՎԵՆԵԶՈՒԷԼԱ

ՆԱԽԱԳԱՀ ՔԱՍԹՐՈՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ

Նիւ Եորքէն կը հեռագրեն դեկտ 9 թուով թէ՝ ամերիկեան թերթերը Նախագահ Քասթրոյի մէկ բաց նամակը կը հրատարակեն: Այդ նամակը կ'ըսէ թէ օտար երկիրներէ հասած հնոտիներու ծանուցմանց համար, մէկ քանի ազգեր, Անգլիան եւ Գերմանիան ալ մէկտեղ հաշուելով, դաշնակցութիւն մը կազմած են, ճնշողական արարքներ բանեցնելու նպատակով Վենեզուէլային վրայ եւ թէ այն եղանակներ՝ որով այս ազգերը կը փորձեն ձեռք ձգել իրենց պահանջներուն վճարումը, կասկածելի է որ ըլլայ հետեւանքը այն ըմբռնութեան՝ որ դեռ վերջերս մարեցաւ Վենեզուէլայի մէջ. Նախագահ Քասթրոյ կ'աւելցնէ նաեւ թէ՝ հակառակ իրենց պաշտօնական հանգամանքին, ինք չի հաւատար անգլիա-գերմանական գործակցութեան մը լուրին, որովհետեւ անհասկնալի է որ ազգեր որոնք սրտագին եւ բարեկամական յարաբերութիւններ ունին Վենեզուէլային հետ, նախընտրեն աւելի բուռն միջոցներու դիմել, քան դիւանագիտական ճանրուն հետեւիլ, մանաւանդ երբ յարուցուած վէճերը Վենեզուէլ-

«ԾԱՂԻԿ»ի ԹԵՐԹՕՆԸ (15)

ՏԻԿԻՆ ԶԱՊԷԼԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ա. ՄԱՍ

Ե.

Ո՞Վ ԷՐ ԺԱՆ ՖՈՒՐՎԻՅԼ

—Եւ հետեւաբար ինծի—Տիկին Զապէլ կախեց գլուխը եւ տխուր խորհրդածութիւններու մէջ ինկաւ:

—Եթէ ինծի մտիկ ընէիր, չատ մը դժբաղդութիւններ չպիտի պատահէին, եւ դուն ալ տառապանքներու չպիտի մատնուէիր, եւ հիմա պարտաւորուած չպիտի ըլլայիր հնազանդելու թշուառականի մը հրամաններուն, խայտառակի մը՝ որ պատիւդ կը չ-

—Ահաւասիկ, աղջիկս, աւելցուց Զէլիքեան, իմ նախազգացումներս։ Անոնք դիս չեն խաբած բնաւ։ Այսօր կը զգամ թէ իմ անցեալ բոլոր նախազգացումներս դիս պարապը չեն հանած։ Դիցաբանութեան մէջ Քասանտրան կայ, գիտես, որ գուշակութիւններ կ'ընէր։ Այդ յատկութեանս Թող ո՛չ ոք վատահութիւն ընէ։

«Աղջիկս, այդ երիտասարդը, որուն առջեւ տասը դուռը բացած ես, եւ որուն ապագայ ամուսինը որոշած ես ընել աղջիկդ, իմ սիրելի Լուիզա, այդ մարդը աւազակ մըն է։

«Զեմ կրնար ապացուցանել ատիկա, բայց կը զգամ։ Դուռդ զոցէ՛ անոր երեսին, վռնտէ։ Կրնայ ըլլալ որ վազը ցաւիս ատանկ իմ մը տաքցուցած ըլլալուդ։ Ազա՛տ ես սակայն, աղջիկս, իմ խորհուրդիս հետեւելու։

—Ախո՜ն, ըսաւ տիկին Զապէլ տխրութեամբ, ձեր խօսքերը մէկ բան մը կը զգացնեն ինծի, այսինքն՝ ձեր հակակրութիւնը Ժանին նկատմամբ, անհասկանալի է։ Թող տուէք որ ցաւիմ այդ մասին։

Զ.

ՄԵԿՆՈՒՄԸՆ ԵՏԲԸ

Իրիկուան դէմ, իր անհանգստութիւնն ու բժիշկի պատուէրը պատրուակելով, Ժան Ֆուրվիյլ հրաժեշտ առաւ տուն-ինոներէն ու մեկնեցաւ։

Ժոզէֆ անոր ընկերացաւ մինչեւ պարտէզին դուռը։

—Ժա՛ն, ըսաւ անոր, սեղմելով անոր ձեռքը սրտագին կերպով, առաջին անգամն է որ ասանկ բարեկամութեան հակառակ ընթացք մը կ'ունենաս. աղէկ բան չէ՛ ասոնց։

—Մի՛սթ, կոմսդ խօսէ, կը լսեն հիմա։

—Մի՛ վախնար, բարեկամ, մինակ ենք։ Քու Մենտորի դերդ չատ ալէկ կը կատարես կոր, կը խոստովանիմ, բայց երբեմն չափազանցութեան կ'երթաս կոր։

«Մնողքիս առջեւ, քեզի յարմար թուած եղանակով կերպարանք մը ա՛ռ, ինծի խրատներ տուր, չատ աղէկ, բայց մեր երկուքին մէջ, սիրելիս, մտերմութեան մէջ, երբե՛ք։ Հիմա որ մինակ ենք, անկեղծօրէն ըսէ թէ ինչ կայ այդ ահանգստութեանդ պատրուակին տակ։

—Ճշմարիտ որ պատրուակ չէ, իրաւացնէ՛ հիանդ եմ։

—Բոել է կատակ չես ըներ կոր։

—Խաչո՛ր կ'ըսեմ։

—Ա՛խ սատանա՛յ, եւ կը յուսայի որ զուարթ գիշեր մը պիտի անցնենք։ անպիտա՛ն, ահա կը խանգարես կոր։ Չէ՞ր կրնար ատ անհանգստութիւնդ ուրիշ անգամուան պահել։

—Ես ալ ատ կ'ուզեմ, բայց . . .

—Զես կրնար երեւակայել որ ո՛րքան անսպասելի ըլլայ կը խնստանայ երեկոյթը։

—Ո՞վ պիտի գտնուի։

—Փնտռածներուդ ամէնքն ալ։

—Օրինակ։

—Ամբողջ խմբակը հոն պիտի ըլլայ, Ժորժը, Սարամեանը, Լաքարիէսը, թիւնագեղ Նուարդը, պղտիկ Ֆանէթը, գիտե՞ս, սա . . . ո՞վ կ'ուզես ուրիշ։ Հա՛, նայէ, մոռցայ փունջին ամէնէն աղուոր ծաղիկը, խարտեաշ Ռոզան, որ արդէն սանկ երկոտասնեակ մը հաւաքած է շրջաղգեստին շորս բոլորը։ Վերջապէս, կարծեմ կը հասկնաս թէ չատ հրապուրիչ պիտի ըլլար ժամանցը։

—Սիրելի Ժոզէֆս, ցաւերս կը չատցնես կոր, ես չե՞մ ուզեր ատանկ տարիի մը չփախցնել, բայց ի՞նչ կրնամ ընել, երբ բժիշկը ատանկ կը պատուիրէ կոր ինծի։

—Այն ատեն, միայն խորով երգանկութիւն, հոն ուր Ժան չկայ, հաճոյք ալ չկայ։

—Պա՛հ, ինքնիրենդ ալ կրնաս զբօսնուլ։

—Պարապ խօսք։ Ամէն բան չկայ ինծի համար, երբ Ժան չկայ։ Ես ալ պիտի ստիպուիմ կէս գիշերէն առաջ տուն դառնալ պառկիլ։

—Ինչո՞ւ ատանկ կ'ըսես կոր, բարեկամ։ Զեմ ուզեր, ես չե՛մ ուզեր սակայն որ իմ բացակայութեանս պատճառաւ դուն ալ զրկուիս հաճոյքներէ։ Օ՛ն, ես կ'երթա՛մ։ Գիշեր բարի։

Ժան եւ Ժոզէֆ անգա՛մ մըն ալ իրարու ձեռք սեղմեցին։

Ժան Ֆուրվիյլ Ղալաթիոյ աշտարակին մօտերը կը բնակէր, Եաղբեը փողոց, թիւ 60։

Այս փողոցը չատ ամայի է, նոյն իսկ կէսօրին։

Ժան այդ փողոցը ընտրած էր, այն պատճառաւ որ սենեակին վարձքը, միւս բազմամարդ փողոցներուն տուներուն վարձքին չափ սուղ չէր։

(Շարունակելի) ՇԵՐԱՄ

լայի իրաւասութեան եւ իր օրէնքներուն տակ կ'իյնան, որոնք հիմնուած են արդարութեան սկզբունքներուն վրայ։ Եթէ Վենեզուէլա մերժած ըլլար իր դրամական խոստումները կատարել, եթէ արդարութիւնը եւ դիւանագիտութիւնը իրենց բոլոր միջոցները սպառած ըլլային, այն ատեն միայն կարելի էր աւելի ծայրայեղ միջոցներու սպառել, բայց այդ վայրկեանը չէ հասած տակաւին։ Այն իրողութիւնը թէ՝ կառավարութիւնը չէ աւելցուցած պարտքը եւ թէ վճարած է ինչ որ յանձնարարուած է իրեն ըմբոստութեան շրջանին մէջ, մէկտեղ հաշուելով նաեւ երկաթուղիներուն եւ գերմանական երկաթուղիներու Թրանսիթի կառախումբին, կ'ապացուցանէ անոր՝ կառավարութեան՝ վարչութեան պարկեշտութիւնը եւ կը ցուցնէ սա թէ՝ օտարները ինչ բանի պարտէին սպասել իր կողմէն։ Նամակը սապէս կ'ըսէ. «Աւելի բան մը չեմ ըսեր, բայց չեմ ընդունիր այն թշնամութիւնները ու այն նուաստացումները՝ որոնք պիտի վիրաւորէին Վենեզուէլացիներու արժանապատուութիւնը, եւ որոնք չպիտի պատշաճէին իմ հանրային կեանքիս։ Մեր տոհմային արժանապատուութիւնը հիմնուած է մեր օրէնքներուն, արդարութեան մեր ըմբռնումին վրայ, եւ մեր՝ օտար ազգերու հետ ունեցած փոխադարձ յարաբերութեանց եւ յարգանքին վրայ»։

✶ Միացեալ Նահանգներու Քարաքաւի դեսպան՝ Պ. Պոլէն հեռագիր մը ուղղած է Ուաշինկդըն, որուն մէջ կը ծանուցանէ անգլիական եւ գերմանական գործակատարներներու մեկնումը՝ Վենեզուէլական մայրաքաղաքէն։ Իրենց մեկնումէն առաջ. անոնք խնդրած են իրմէ ստանձնել անգլիական եւ գերմանական հպատակներու շահերուն պահպանութիւնը։ Ինք ալ պիտի ընդունի այս խնդրանքը, որովհետեւ պատճառ մը չկայ որ մերժէ, եւ հետեւաբար, Մ. Նահանգներու՝ Քարաքաւի դեսպանը ի հարկին պիտի պաշտպանէ անգլիացիներու եւ գերմանացիներու շահերը։ Պ. Պոլէն՝ Մ. Նահանգներու արտաքին գործոց նախարարին հաղորդած տեղեկութեանց համաձայն, ինք իր ծառայութիւնները պիտի մատուցանէ իբր միջնորդ, եթէ նպատաւոր առիթ մը ներկայանայ։ Արտաքին գործոց նախարարութիւնը սակայն չի քաջալերեր իր դեսպանին ընթացքը առժամարար, որովհետեւ կը նախընտրէ խուսափիլ կնճռոտութիւններէ, բայց միւս կողմէ, կը հրաւիրէ զայն ընել կարելի եղածը, արգիլելու համար տագնապ մը, եւ հետեւաբար, անոր կոչ տալ գործելու լիազօր իշխանութիւն։ Մ. Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը կասարելապէս տեղեակ է Մեծն Բրիտանիոյ եւ Գերմանիոյ դիտաւորութեանց եւ ո՛ եւ է պատճառ մը չի տեսներ հիմա կամ աւելի ետքը միջամտելու։

★ Նոյն Ֆրայէ Բրէսէ հետեւեալը կը գրէ. «Անգլիոյ եւ Գերմանիոյ գործակցաբար Վենեզուէլայի նկատմամբ ձեռք առած միջոցները հետզհետէ աւելի լուրջ եւ տարածուն հանգամանք մը առած են։ Վենեզուէլական նաւախումբը զրեթէ ամբողջութեամբ՝ եւ Լա Կուայրայի նաւահանգիստը պաշարուած են անգլեւգերմանական նաւախումբին կողմէ, իսկ ծովեզերքը հսկողութեան ներքեւ առնուած է։ Նախագահ Քաստրո սակայն՝ երկու պետութեանց այս հաւաքան գործակցութեան հանդէպ կը շարունակէ մնալ իր ընթացքին մէջ, եւ նոյն իսկ Քարաքասի մէջ գտնուող Անգլիացիներն ու Գերմանացիները բանտարկելու պէս սպառնալիքներու մէջ գտնուած է Անգլիոյ եւ Գերմանիոյ նկատմամբ։ Անգլիական եւ գերմանական գործակատարներուն մեկնումէն ետքն է որ, Մ. Նահանգներու դեսպանին պահանջման եւ միջամտութեան վրայ, որ անգլիական եւ գերմանական հպատակներուն պաշտպանութեան հոգը ստանձնած է, այդ բանտարկուածներէն մէկ մասը միայն ազատ արձակելով բաւականացեր է։ Վենեզուէլական մարտանաւերէն մէկ քանին գրաւուած ըլլալու լուրը՝ մեծ խուճապ մը առաջ բերած է Վենեզուէլական երկրին մէջ։ Ատենէ մը ի վեր կարգ մը ներքին խռովութիւններով զբաղելէ ետքը, Վենեզուէլայի հիմնական բռնած պատերազմասէր ընթացքը զարմացուցիչ է. անցեալ մարտ նոյեմբերին, ի պատասխան գերման կառավարութեան մէկ վերջնագրին, նախագահ Քաստրո յայտարարագրով մը ծանուցած էր թէ ինքը մտադիր է ամրացնել Քարաքասը հրազէն ու թնդանօթ զրկել Լա Կուայրա եւ գերմաններու հետ պատերազմիլ։ Միեւնոյն վերաբերումը նաեւ Անգլիոյ նկատմամբ ալ։ Դեռ անցեալները Քաստրո ծանուցած էր թէ նպատակ ունի պատժելու Օրինոքոյի պաշարումը ջնջող անգլիական մարտանաւերը։ Ահա այս ատենման ժպիտութիւն ունեցող մէկէ մը ամէն բան կը սպասուի։ Բայց կ'երեւայ թէ Քաստրո ոչ թէ ծանուցագիրներու, այլ զէնքի միջոցաւ խօսք կը հասկնայ։»

★ Վերջերս անգլիական երեսփոխանական ժողովին մէջ խնդիր եղած է Վենեզուէլական վէճը։ Արտաքին գործոց նախարարութեան ընդհանուր քարտուղար լորտ Քրէնպորն, հարցումի մը պատասխանելով բսած է թէ՝ յառաջիկային հրատարակուելիք պաշտօնական տետրակին մէջ ընդարձակօրէն տեղեկութիւններ եւ բացատրութիւններ պիտի տուին անգլիական պահանջմանց մասին։ Յետոյ այդ պահանջումներու պատճառներուն դարձնելով խօսքը, յայտնած է թէ՝ Անգլիա պարտաւորուած է այդ պահանջումները ընելու այն բոլոր անիրաւութեանց փոխարէն՝ զորս վենեզուէլականկառավարութիւնը գործած է հանդէպ անգլիական հպատակներուն, անգլիական առեւտրական նաւերու գործառնութեանց միջամտելով, Վենեզուէլա դտնուող անգլիացիներէն ոմանք բանտարկելով, անոնց սեփականութիւնը եղող կալուածները գրաւելով, ևն։ Ակից վերջը, երեսփոխաններէն Պ. Պրայսի՝ Վենեզուէլայի կացութեան մասին հաղորդուած տեղեկութիւններուն ճիշդ կամ ոչ ըլլալու մասին ուղղած հարցումին պատասխանելով, լորտ Քրէնպորն նորէն խօսք առնելով բսած է թէ Քարաքասի անգլիական դեսպանը՝ իր պատկանեալ կառավարութեան հրամանին համաձայն, վերջնագրին՝ նախագահ Քաստրոյին հաղորդելէն քսանրչորս ժամ վերջը, Վենեզուէլական կառավարութեան կողմէ ո եւ է պատասխան մը ստացած չըլլալով, անմիջապէս մեկնած է Քարաքասէն եւ Կուայրա երթալով, հոն խարիսխ նետած անգլիական մարտանաւ մը նստած է։ Եթէ Վենեզուէլա մինչեւ որոշեալ ժամանակ չընդունի անգլիական կառավարութեան առաջարկները, այս վերջինը վճռական միջոցներու պիտի դիմէ եւ Վենեզուէլայի բոլոր նաւահանգիստները թնդանօթի պիտի բռնէ։ Առ այժմ իր նախնական գործողութիւններ, անգլիական նաւախումբը վենեզուէլական մէկ քանի մարտանաւեր գրաւած է։ Այսու հանդերձ, մինչեւ հիմայ Վենեզուէլային մէջ եղուան եղած գէպքերու մասին հասած տեղեկութիւնները ոչ պաշտօնական բլլալնուն, շատ կարեւորութիւն կարելի չէ ընծայել անոնց եւ հարկ է սպասել։

★ Նուազ չահեկան չէ գիտնալը թէ ինչ կը մտածէ Վենեզուէլացի դիւանագէտ մը, իր երկրին շուրջը յարուցուած խնդիրներու մասին։ Լոնտոնի Վենեզուէլական ներկայացուցիչը հետեւեալ խօսքերը բրած է տեսակցութեան մը մէջ. «Վենեզուէլացիները շատ գէշ տրամադրութիւն մը ունին որով թոյլ կու տան որ իրենք չընդունին՝ այն տեսակ մարդոցմէ որոնք իրենցմէ աւելի ճերմակ մորթ մը ունին։ Եւ շատ դիւրութեամբ կը հետեւին՝ այն տեսակ փառասէրներու՝ որոնք իրենց շահերը զոհացնելու համար է միայն որ կ'ուզեն իշխանութեան գլուխ անցնիլ։ Այսպէս ըլլալուն համար է որ խռովութիւնները յաճախագէպ են հոն։ Ընդհանրապէս սակայն, այս դէպքերը շատ ծանր չեն։ Խռովութիւն մը կը ծագի յանկարծ, շատ չուտով մարելու համար սակայն։ Եւ եթէ վերջին ըմբոստութիւնը այնքան երկարատեւ ու այնքան աղետալի եղաւ, պատճառը այն էր որ անիկա օտարներու կողմէ դրդուած էր, այսինքն անգլիացի եւ գերման ձեռնարկուներու կողմէ։ Դրբեթէ միշտ, ըմբոստներուն դրամը, պաշարը, եւ զէնքը շուտով կը սպառէին։ Այս անգամ, սակայն, բոլորովին տարբեր եղաւ։ Մաթոս, ըմբոստներուն պետը, գործիք եղած էր գերման եւ անգլիացի վաճառականներու, որոնք իրեն մեծ գումարներ հայթայթեցին, խռովութիւն յարուցանելու համար։ Զօրավար Մաթոս շատ կանուխէն պիտի դադրէր իր ընթացքին մէջ շարունակելէ, եթէ իր մասնաւոր միջոցները սպառած ըլլային, բայց չըսորհիւ այն միլիոններուն, զորս կը հայթայթէին անգլիացի եւ գերման ձեռնարկուները, կրցաւ կռուիլ շարունակ երեք տարի։ Բնականօրէն ի փոխարէն այս նիւթական աջակցութեան, օտարները պայման դրած պիտի ըլլային որ, յաղողութեան մը պարագային, իրենք բացառիկ առանձնաշնորհումներու տիրանան։ Մաթոս պարտուեցաւ սակայն, եւ կրնաք համոզուիլ թէ օրքան դժգոհ պիտի մընային անոնք՝ որոնք այսպէսով խոշոր գումարներ ալ կորսնցուցին։ Իրաւարարական ատեանի մը թա՛ղ են թարկուին անգլիացի եւ գերմանացի վաճառականներուն պահանջումները, եւ պիտի տեսնուէր թէ ինչեր երեւան պիտի ելնէին։ Պահ մը ո՛ եւ է մէկը մեր կառավարութեան տեղ թող դնէ ինքզինքը։ Կը պակսին մեր կառավարութենէն պահանջել անանկ գումարներ՝ զորս անիկա չի պարտիր. վաշխառուական տոկոսներ կը բարդեն իրարու վրայ։ Եւ անոր մերժումին վրայ, բարձրաձայն կ'աղաղակեն, կը բողոքեն Նախագահին, հանդարտութիւնը կը վրդովեն երկրին մէջ, կը դնեն Մաթոսը եւ անոր պէտք եղած զումարները կը հայթայթեն։

«Վերջապէս, Անգլիա դրաւեց Բաթոս կղզին, մեր ծովեղերքին վրայ, եւ Թրինիթէի անգլիական հիւպատոսը իր պաշտպանութիւնը նուիրեց այն մաքսախոյսներուն որոնք ըմբոստներուն ռազմամթերք կը հայթայթէին։ Իրաւունքը ո՞ր կողմին պիտի տրուէր։ Ենթադրենք սակայն վայրկեան մը որ Անգլիոյ եւ Գերմանիոյ պահանջումներ հիմնաւոր բլլան։ Հիմա ճիշդ ատենն էր այդ պահանջումները ընելու, այսօր ուր երկիրը հազիւ հազ հանդարտած է երեք տարուան ներքին պատերազմէ մը, եւ պէտք ունի կոչում ընելու իր բոլոր ուժերուն վերանոր տարուելու համար ընկերային եւ տնտեսական կարգաւորութիւնը։ Ներկայ քաղաքակրթութեան պահանջմանց հակառակ պիտի չըլլա՞ր քանի մը ամիս եւս սպասել։ Վենեզուէլա չի կրնար ընականօրէն երեւակայել որ կարելի է չափազանց երկու մեծ տէրութեանց հետ, որոնց նաւախումբերը Լա Կուայրայի առջեւ շարուած են։

«Բայց չպիտի զարմանամ ալ, եթէ լեմոնրքարաքասի ժողովուրդը զայրացած ընթացքի մը մէջ գտնուի օտարներուն հանդէպ, անոնց ցամաք իջնելու ա՛ւ եւ է պարագային։ Հաւանական է նաեւ որ եթէ նախագահ Քաստրո տրամադրելի դրամը չունենայ, ժողովուրդը ինքն իսկ ինքնաբերաբար հայթայթէ անհրաժեշտ գումարը, վենեզուէլական ջուրերը ազատելու համար օտար նաւախումբերէ։ Ամէն պարագայի մէջ, շատ ուրախ եմ որ Ֆրանսա չէ հաւանած մասնակցիլ Գերմանիոյ եւ Անգլիոյ անարդարանալի պահանջումներուն։ Վենեզուէլա Ֆրանսացի պահանջատէր՝ չունի, բայց ասոնք գոնէ գիտեն աւելի վեհանձն բլլալ, բան մը՝ զոր Վենեզուէլացիները չպիտի մոռնան երբեք։»

ՍՊԱՆԻԱԿԱՆ ԴԱՀԼԻՃԸ

Մատրիտ կը հեռագրեն զեկտ. 9 թուով.—Նախարարաց խորհուրդը վաղը պիտի զբաղի ելմտական խնդիրներով եւ գանձուն վիճակովը։ Պանքայի փոխ-կառավարիչը խորհրդակցեցաւ այսօր ելմտական նախարարին հետ, ոսկիի գնման սէնտիքայի մասին։ Նախարարներուն կարծիքը տակաւին յայտնի չէ։ Ներքին գործոց նախարարը իր ներկայութեան ընդունեցաւ այսօր բոլոր գաւառապետները՝ անոնց գաւառները մեկնումէն առաջ, եւ ճշդորոշ հրահանգները արաւ անոնց՝ իրենց հետեւելիք ընթացքին մասին։ Քոնստանսիա կ'ըսէ թէ՝ արդարութեան գործոց նախարարը առաջադրած է յուծել Հռոմի հետ առկախ մնացած խնդիրները։

ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

★ Գերմանիոյ Ռայխսթակին մէջ խափանարար ընթացքի հետեւողները, ինչպէս հեռագիրներն ալ հաղորդեցին, պարտութեան դատապարտուեցան։ Կը յուսացուի որ մաքսային սակագոյնի օրինագծին խնդիրը մինչեւ Ծննդեան արձակուրդին օրերը կարգադրուած պիտի բլլայ։

★ Նախագահ Քաստրո յայտարարած է թէ, օտար պահանջումներու մասին կրնայ վերջնական կարգադրութիւններ ընել, ապստամբութեան ճնշուելէն վերջ։

★ Ճարոնի կայսրը բացաւ խորհրդարանը։

★ Դրամատէր Պուլէն 18 ամ սուան բանտարկութեան դատապարտուեցաւ։

★ Հունգարական խորհրդարանին մէջ Վիշոնցայի երեսփոխանը հարցապնդում կը ներկայացնէ նախարարապետին, ի մասին գիտական ընկերակցութեանց մէջ տեղի ունեցեալ առեղծուածութիւններուն, ոստիկանական հսկողութեան ենթարկուելուն։

★ Փոխադարձութեան հիման մը վրայ Մ. Նահանգներու եւ Քուպայի միջեւ հինգ տարուան համար պայմանագրութիւն մը կնքուեցաւ եւ այս առթիւ Մ. Նահանգներ ընդունեցին Քուպայի արտածութիւններէն միայն 20% մաքսատուրք առնել։

★ Նախագահ Քաստրո թէեւ մեծ մեծ կը ջարդէ, սակայն Մ. Նահանգներու կառավարութիւնը հասկրցուցած է իրեն թէ երբեք պէտք չէ իրմէ աջակցութիւն սպասէ։

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

ԴԷՊՔԵՐԸ ՎԵՆԵԶՈՒԷԼԱՅԻ ՄԷՋ

★ Վենեզուէլայի մէջ տիրող ընդհանուր կացութիւնը միշտ տագնապալի բլլար ան, եւ այդպէս ալ ընել արդէն կը փափաքէր, բաւական չէր իր կեանքի տարողութիւնները ամբողջացնելու համար, այնպէս որ, ինքզինքը թմրեցուցիչ դեղերու տուած էր ուրոնցմով միայն ինքզինքը երջանիկ կը զգար եւ իր տենդոտ վիճակին դարման մը կ'ընէր։

Թմրեցուցիչ դեղի մը մէջ պտած էր իր կեանքին էական պայմանները, անով միայն կրնար քնանալ, անով միայն կ'արթննար, ի հարկին կ'ուտէր, կը մտածէր եւ կ'ապրէր։

Այնքան ցաւած էր ինքզինքը այդ մոլութեան որ նոյն իսկ տնտեսական տեսիլքներ, անդոհական երազներ չէին կրնար հեռացնել զինքը թմրեցուցիչի գործածութենէն։

Նոյն իսկ այդ պատճառաւ ան հետզհետէ ոգեղ երեւոյթ մը կը ստանար եւ իր գեղեցկութիւնը անհետանալու ճամբուն մէջ կը մտնէր։

Իր դէմքին գոյնը կապարային ըլլալ սկսած էր, իր աչքերը ակնակապիճին մէջ խորասուզուիլ սկսած էին, եւ լոյսերնին դրեթէ կորսնցուցած։ Բնական այս փոփոխութիւններէն զատ, խղճի խայթն ալ նոր ազդակ մը եւս աւելցուցած էր այդ կեանքին մէջ։

Աղջիկ եղած ատեն յանցաւոր եղած էր արդէն, հարս եղած ատեն ալ վատահամբաւ տիրոջոին արժանանալու վիճակին հասած էր, եւ որ աւելին է, կատարեալ մար մը եղած չէր։

Ցանձին Լիւպէրսաքի ղրկուած կիրքը զինքը յիմարութեան ատիճանին հասցուցած էր։ Լիւպէրսաքի գործած սխիրը փոխանակ իրարմէ պաղեցնելու եւ իրարմէ հեռացնելու, ընդհակառակը ալ աւելի իրար կը մօտեցնէր. եւ անոր ու իր մէջ հաստատուած կապը ալ աւելի ամրապինդ եւ անլուծելի ըլլալու ճամբուն մէջ մտած էր։

(Շարունակելի)

[92] ԺԻԻԼ ՄԱՌԻ

ՇՈԳԵԿԱՌՔԻՆ ՈՉԻՐԸ

(ՊԱՏԿԵՐՈՒԶԱՐԴ ԹԷՐԹՕՆ «ԾԱՂԻԿ»Ի)

Ժ.

«Զեղի խորհուրդ կու տամ որ դուք ալ անդրադառնաք, քանի որ երկու կերպ կայ ձեր զիւտերուն բացատրութիւն մը տալու համար։ Լաւ խորհրդածեցէք դուք այս մասին, ձեր տառնմնութեանը մէջ։ Որպէս զի երբ այդ խորհրդածութենէն հետեւցնէք թէ խարուած էք, միջոց ունենաք նորէն պէտք եղած քննութիւնները կատարելու։

«Համոզուեցէք որ, ես արդարադատութեան շուտին պիտի հետեւիմ, եւ մանրազնին քննութեան պիտի ենթարկեմ այս խնդրին նկատմամբ նիոյ նկատմամբ։ Անգլիական եւ գերմանական գործակատարներուն մեկնումէն ետքն է որ, Մ. Նահանգներու դեսպանին պահանջման եւ միջամտութեան վրայ, որ անգլիական եւ գերմանական հպատակներուն պաշտպանութեան հոգը ստանձնած է, այդ բանտարկուածներէն մէկ մասը միայն ազատ արձակելով բաւականացեր է։ Վենեզուէլական մարտանաւերէն մէկ քանին գրաւուած ըլլալու լուրը՝ մեծ խուճապ մը առաջ բերած է Վենեզուէլական երկրին մէջ։ Ատենէ մը ի վեր կարգ մը ներքին խռովութիւններով զբաղելէ ետքը, Վենեզուէլայի հիմնական բռնած պատերազմասէր ընթացքը զարմացուցիչ է. անցեալ մարտ նոյեմբերին, ի պատասխան գերման կառավարութեան մէկ վերջնագրին, նախագահ Քաստրո յայտարարագրով մը ծանուցած էր թէ ինքը մտադիր է ամրացնել Քարաքասը հրազէն ու թնդանօթ զրկել Լա Կուայրա եւ գերմաններու հետ պատերազմիլ։ Միեւնոյն վերաբերումը նաեւ Անգլիոյ նկատմամբ ալ։ Դեռ անցեալները Քաստրո ծանուցած էր թէ նպատակ ունի պատժելու Օրինոքոյի պաշարումը ջնջող անգլիական մարտանաւերը։ Ահա այս ատենման ժպիտութիւն ունեցող մէկէ մը ամէն բան կը սպասուի։ Բայց կ'երեւայ թէ Քաստրո ոչ թէ ծանուցագիրներու, այլ զէնքի միջոցաւ խօսք կը հասկնայ։»

★ Վերջերս անգլիական երեսփոխանական ժողովին մէջ խնդիր եղած է Վենեզուէլական վէճը։ Արտաքին գործոց նախարարութեան ընդհանուր քարտուղար լորտ Քրէնպորն, հարցումի մը պատասխանելով բսած է թէ՝ յառաջիկային հրատարակուելիք պաշտօնական տետրակին մէջ ընդարձակօրէն տեղեկութիւններ եւ բացատրութիւններ պիտի տուին անգլիական պահանջմանց մասին։ Յետոյ այդ պահանջումներու պատճառներուն դարձնելով խօսքը, յայտնած է թէ՝ Անգլիա պարտաւորուած է այդ պահանջումները ընելու այն բոլոր անիրաւութեանց փոխարէն՝ զորս Վենեզուէլականկառավարութիւնը գործած է հանդէպ անգլիական հպատակներուն, անգլիական առեւտրական նաւերու գործառնութեանց միջամտելով, Վենեզուէլա դտնուող անգլիացիներէն ոմանք բանտարկելով, անոնց սեփականութիւնը եղող կալուածները գրաւելով, ևն։ Ակից վերջը, երեսփոխաններէն Պ. Պրայսի՝ Վենեզուէլայի կացութեան մասին հաղորդուած տեղեկութիւններուն ճիշդ կամ ոչ ըլլալու մասին ուղղած հարցումին պատասխանելով, լորտ Քրէնպորն նորէն խօսք առնելով բսած է թէ Քարաքասի անգլիական դեսպանը՝ իր պատկանեալ կառավարութեան հրամանին համաձայն, վերջնագրին՝ նախագահ Քաստրոյին հաղորդելէն քսանրչորս ժամ վերջը, Վենեզուէլական կառավարութեան կողմէ ո եւ է պատասխան մը ստացած չըլլալով, անմիջապէս մեկնած է Քարաքասէն եւ Կուայրա երթալով, հոն խարիսխ նետած անգլիական մարտանաւ մը նստած է։ Եթէ Վենեզուէլա մինչեւ որոշեալ ժամանակ չընդունի անգլիական կառավարութեան առաջարկները, այս վերջինը վճռական միջոցներու պիտի դիմէ եւ Վենեզուէլայի բոլոր նաւահանգիստները թնդանօթի պիտի բռնէ։ Առ այժմ իր նախնական գործողութիւններ, անգլիական նաւախումբը վենեզուէլական մէկ քանի մարտանաւեր գրաւած է։ Այսու հանդերձ, մինչեւ հիմայ Վենեզուէլային մէջ եղուան եղած գէպքերու մասին հասած տեղեկութիւնները ոչ պաշտօնական բլլալնուն, շատ կարեւորութիւն կարելի չէ ընծայել անոնց եւ հարկ է ինձի հասած բոլոր տեղեկութիւնները։

Ոստիկանապետը ոտքի ելաւ։

Բիվոլօ եւ Թրիսթօ հանկարծ թէ գործէ քաշուելու ժամը հասած էր։ Ուստի արձակուրդ ստանալու համար երբ դուրս պիտի ելլէին, «կարասն» մը ներս մտաւ, ձեռքը նամակ մը բռնած, զոր յանձնեց ոստիկանապետին։

Ոստիկանապետը պատռեց նամակին պահարանը եւ ստորագրութեանը նայեցաւ փութկոտութեամբ։

—Տեսէ՛ք, ըսաւ Բիվոլօի եւ Թրիսթօի, ասիկա անպատճառ Պ. տը Լինեռրօլի կողմէ եղած հաղորդակցութեան միջոց մըն է . . . բայց ինչ ըսել կ'ուզէ։

Արագ արագ կարդաց եւ չկրցաւ ոստիկանապետը զարմացման արտայայտութիւն մը զսպել։

Թրիսթօ եւ Բիվոլօ ոստիկանապետին մոտեցան։

Ոստիկանապետը անոնց նայեցաւ տնաճ արտայայտութեամբ մը։

—Ինչ, միթէ Պ. տը՞ Լինեռրօլի՝ հաղորդեցի՞ք այս տեղեկութիւնները զորս հիմա պարդեցիք, ըսաւ։

—Ոչ երբեք։ Մենք բաւական ժամանակէ ի վեր տեսած չենք Պ. տը Լինեռրօլը։

«Բայց ինչո՞ւ այս հարցումը, տէ՛ր։

—Ուրեմն դատաւորը, մանաւոր տեղեկութիւններ քաղած է այս մասին, որովհետեւ այս նամակով ինձի կը ծանուցանէ թէ ազատ պիտի արձակէր Ժան Կէոիէն։

Թրիսթօ եւ Բիվոլօ չկրցան ծածկել ուրախութիւն մը որ բաւական դժգոհութիւն պիտի պատճառէր ոստիկանապետին, քանի որ եղած կարդադրութենէն այնքան գոհ չմնայու վիճակ մը ստացած էր։

—Դատաւորին այս կարդադրութիւնը կը թուի թէ ձեզի իրաւունք կու տայ, ըսաւ ոստիկանապետը։ Հիմա իր սենեակը պիտի երթամ զինքը տեսնելու։ Եթէ երբեք անկից կարենամ ձեզի համար օգտակար տեղեկութիւններ քաղել, անմիջապէս ձեզ կը հաղորդեմ։

—Գոհ եւ շնորհակալ ենք միանգամայն ձեզմէ, տէր։

Թրիսթօ եւ Բիվոլօ բարեւեցին զայն եւ մեկնեցան արձակուրդով։

Սիւզանի՝ Միւսիտանի հետ ամուսնութիւնը, սպաննութիւնը, որուն ողբերգական շարժառիթը ինք շատ լաւ հասկցած էր, պանդոկին այն տեսարանը ուր իրը վատահամբաւ կին մը երեւան եկած էր, վերջապէս այս ամէնը տարօրինակ կերպով Տիկին տը Թէռնուառի մտային վիճակին վրայ ազդած էին։

Ինքը նախապէս աններելի սէրերու մէջ կատարելապէս խորասուզուած էր եւ Լիւպէրսաքի քով կը փնտռէր իր վիշտերուն, իր խղճի խայթերուն եւ թերութիւններուն մոխիթարութիւնը։

Այս կիրքը, որքան ալ կատաղի բլլար ան, եւ այդպէս ալ ընել արդէն կը փափաքէր, բաւական չէր իր կեանքի տարողութիւնները ամբողջացնելու համար, այնպէս որ, ինքզինքը թմրեցուցիչ դեղերու տուած էր ուրոնցմով միայն ինքզինքը երջանիկ կը զգար եւ իր տենդոտ վիճակին դարման մը կ'ընէր։

Թմրեցուցիչ դեղի մը մէջ պտած էր իր կեանքին էական պայմանները, անով միայն կրնար քնանալ, անով միայն կ'արթննար, ի հարկին կ'ուտէր, կը մտածէր եւ կ'ապրէր։

Այնքան ցաւած էր ինքզինքը այդ մոլութեան որ նոյն իսկ տնտեսական տեսիլքներ, անդոհական երազներ չէին կրնար հեռացնել զինքը թմրեցուցիչի գործածութենէն։

Նոյն իսկ այդ պատճառաւ ան հետզհետէ ոգեղ երեւոյթ մը կը ստանար եւ իր գեղեցկութիւնը անհետանալու ճամբուն մէջ կը մտնէր։

Իր դէմքին գոյնը կապարային ըլլալ սկսած էր, իր աչքերը ակնակապիճին մէջ խորասուզուիլ սկսած էին, եւ լոյսերնին դրեթէ կորսնցուցած։ Բնական այս փոփոխութիւններէն զատ, խղճի խայթն ալ նոր ազդակ մը եւս աւելցուցած էր այդ կեանքին մէջ։

Աղջիկ եղած ատեն յանցաւոր եղած էր արդէն, հարս եղած ատեն ալ վատահամբաւ տիրոջոին արժանանալու վիճակին հասած էր, եւ որ աւելին է, կատարեալ մար մը եղած չէր։

Ցանձին Լիւպէրսաքի ղրկուած կիրքը զինքը յիմարութեան ատիճանին հասցուցած էր։ Լիւպէրսաքի գործած սխիրը փոխանակ իրարմէ պաղեցնելու եւ իրարմէ հեռացնելու, ընդհակառակը ալ աւելի իրար կը մօտեցնէր. եւ անոր ու իր մէջ հաստատուած կապը ալ աւելի ամրապինդ եւ անլուծելի ըլլալու ճամբուն մէջ մտած էր։

(Շարունակելի)

ՆԵՐՔԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆ.—Լոնտոնի Օսմ. դեսպան անուանուեցաւ՝ Պետական Խորհրդոյ քաղաքային ճիւղին անդամ Միւղիւրիս պէյ։

ՊԱՏՈՒԱՆՇԱՆ.—Բ. կարգի Օսմանիէ պատուանշան տրուեցաւ Ռուսիոյ Վեհ. Զարին թիկնապահներէն Շուվալօֆ հարիւրապետին եւ Թրուպէցքօի իշխանին։ Բ. կարգի Մէճիտիէ՝ Ռուսիոյ Վեհ. Զարին թիկնապահ Օպոլէնսքի իշխանին, Տոլկուրքօֆ իշխանին, Թուսթօֆի իշխանին, Քազաքօֆ զեր-գնդապետին։ Ռուսիոյ Պետական Խորհրդոյ անդամ Պ Բոֆմանի։ Դ. Օսմանիէ՝ Ռուսիոյ Վեհ. Զարին անձնապահ գունդէն հարիւրապետ Շիլիզի, Վեհ. Զարին հետեւորդներէն Ֆէտոչքին տեղապահին եւ Բոլէնսօֆի զեր-գնդապետին։ Դ. Մէճիտիէ՝ Բէօթանեայի Նոսիպ Հաֆի Խալիլ Սաֆի էֆ.ի, Դարա-Հիսարը-Շարգիի Նախիպ Պայէզիտ էֆ.ի, ռուսական նաւատորմիղէն հրամանատար Պ. Տոպրովոսքիին եւ Ռուսիոյ Վեհ. Զարին հետեւորդներէն Տատիանի իշխանին։ Դ. Մէճիտիէ՝ Եէնիճէ Վարտարի Նախպ Մուսթաֆա Շեւքրի էֆէնտիի։

ՇԲԱԴՐԱՄ.—Իմիթիազի ոսկի չրքարտար՝ Վեհ. Զարին թիկնապահ Օպոլէնսքի իշխանին, կոմս Հայարին, Զօր. Ինճքոֆի, զեր-գնդապետ իշխան Բէօլիաթինի եւ Զօր. Աբէրէկինի։

ԽԸՐԴԱՒ ՇԷՐԻՖԸ.—Այսօր Բամազանի տասնրհինգերորդ օրն է։ Այսօր Վեհ. Սուլթանը փառաշուք ու մեծավայելուչ թափորով մը Կայսերական Պալատէն ելլելով, կ'երթայ Թոփ-Գափուի Պալատը, այցելելու համար Խրքդաի Շէրիֆը։

** Խրքդաի Շէրիֆի թափորին այսօր ներկայ գտնուելու համար, Կայս. Պալատան հիւրամեծարութեան կողմէ երկկ իրիկուն հրաւիրագիրներ ղրկուեցան բոլոր նախարարներուն, վէզիրներուն, միւշիրներուն եւ իւլեմային։

ՊՈՒԼԿԱՐ ԱԻԱԶԱԿԱՊԵՏ ԵԱՆԳՈՎ.—Սասյան հետեւեալը կ'արտատպէ Նոյէ Ֆրայէ Բրէսէէն.—Պուլկարաւագակապետ Եանքով որ իր չարագործութիւններուն համար ամբողջ Եւրոպայի արհամարանքը հրաւիրած է իր վրայ, ինչպէս որ տակից առաջ վտարուած էր յունական կառավարութենէն, այս անգամ ալ սերպական կառավարութենէն հրման ստացեր էր Պելկրատէն դուրս ելլելու։ Սերպիոյ ոստիկանական նախարարը անցեալ օր իր մօտ կանչելով Եանքովը, այդ հրամանը տուեր է անոր։

ՐՈՒՄԷԼԻԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ քննիչ Հիւսէին Հիլմի փաշա, ինչպէս գրեցինք, անցեալ երկուշաբթի օրը Սելանիկ հասեր և իր պաշտօնին գործադրութեան սկսեր է։ Քննիչ յանձնախումբը Սելանիկէն Իսկիւպ պիտի երթայ, և հոն տասը օրի մը չափ մընալէ ետքը, պիտի վերադառնայ Սելանիկ, որ կեդրոն որոշուած է կատարուելիք քննութեանց։

ԿԱՑՍ. ԵՆՈՐՀ.— Կայս. Իրատէ մը հրամայած էր 50,000 զրշ. տալ Սեվաստացիներէն, Քէօսթէնճէէն եւ Վառնայէն մայրաքաղաքս հասնող Իսլամ դաղթականներու։ Ներքին Գործոց Նախարարութեան կողմէ մասնաւոր պաշտօնեաներ երկկ այդ գումարը բաշխեցին ուղղակի որոշեալ անձերուն։

ՀԻՃԱԶԻ երկաթուղոյ շինութեանց ի նպաստ եղած նուիրատուութիւններուն փոխարէն որոշուած չքադրամներէն արծաթէ եւ նիքէլներուն ժապաւէնները կանչէ էին։ Հիճազի երկաթուղոյ Բարձր Ճանձնաժողովը որոշեց որ այսուհետեւ նիքէլէ չքադրամներուն կարիր բլլայ, իսկ արծաթէ չքադրամներուն կանչ, որպէս զի դիւրաւ կարելի բլլայ զանազանել հեռուէն։

ՇՔՈՏՐԱՑԻ Նահանգին մէջ, Կայս. Իրատէի մը համաձայն, զինուորական Իտատի վարժարան մը պիտի բացուի շուտով։

ԷՐԷՑԼԻԻ ԱԾԽԱՀԱՆՔԵՐԸ.—Էրէկլիի ածուխը շատ ընտիր տեսակէ է, կ'ըսէ Թուրք Թերթ մը, սակայն, զրկբաղդաբար, մինչեւ հիմայ պէտք եղածին պէս չեն շահագործուեր այդ տեղի ածխահանքերը։ Առաջուց ի վեր աէնտիքա մը կազմելու դիտաւորութիւնը եղած էր, ու այս վերջին անգամ կը լսենք թէ, կազմուեր է «Դողլուի հանքածուխներու ընկերութիւն» անուն ընկերութիւն մը, որուն պայմանագրութիւնը կը պատրաստուի հիմայ։ Այդ ընկերութիւնը պէտք եղած ձեռնարկները ի գործ դնելով գիտական նոր դրութեանց համաձայն ածուխ պիտի հանէ Էրէյլիի հարուստ ածխահանքերէն։

ՍՊԱՆԵՐ.—Այս տարի Հարպիէ վարժարանէն չրջանաւարտ միւլազիմներէն վեցը Կայս. Բ. Զօրաբանակը եւ քառնը՝ Գ. զօրաբանակը երթալու համար երէկ իրիկուն կառքուտրով մեկնեցան մայրաքաղաքէս։

ԲԱՂԱՒԱՒՑԻՆ պաշտօնեաներու յանձնաժողովին անդամ Հիւսէին Համիտ պէյ չորս օրէ ի վեր հիւանդ է։ Երէկ չորս հինգ բժիշկներ խորհրդակցութիւն մը կատարեցին։ Այսօր

գարձեալ բժշկական խորհրդակցութիւն մը պիտի կատարուի, մասնակցութեամբ Տոքթ. Խորասանճեան էֆէնտիի։

ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ.—Պէյրութի երկաթուղիներու ընկերութեանց կողմէ ասկէ առաջ Հանրընութեանց նախարարութեան ներկայացուցած մատուցուած էին, որոնցմով արտօնութիւն կը խնդրուէր, Պէյրութ-Շամ երկաթուղին կայարանէն մինչեւ քարափ եւ յետոյ քարափին վրայ մինչեւ որոշ կէտ մը երկու գիծեր չնելու Հանր. Շինութեանց նախարարութիւնը տուաւ պէտք եղած արտօնութիւնը, նկատելով որ յիշեալ նոր գիծերու շինութիւնը առեւտրական օգտակարութիւն պիտի ունենայ։ Սակայն հրամայեց որ ըլլուելիք շահերէն մէկ կողմ դրուի Օսմ. Կայս. կառավարութեան բաժինը։

ՄԱՀԵՐԸ.—Կ. Պոլսոյ եւ արուարձաններուն մէջ նոյ. 23էն 30 պատահած են 262 մահեր՝ որոնց 165ը իսլամ, 82ը՝ քրիստոնեայ եւ 15ը՝ հրեայ։

ԱՑՏԸՆԻ երկաթուղիին ընդհանուր տնօրէն Պ. Տարթիլտ մայրաքաղաքս եկաւ Բուխիայի մէջ (Իզմիր) նաւահանգիստ մը հաստատելու մասին զանազան առաջարկութիւններ ընելու համար պատկանեալ պաշտօնատան։

ԱԾՈՒԽԸ.—Քաղաքապետութիւնը խիստ հրամաններ տուաւ որ ածուխին 100 օխան 40 դրչ.էն աւելի չծախուի։ Ածխավաճառները 100 օխան 50 դրչ.ի ծախել կ'ուզեն ինչ որ բացարձակ վաչխառութիւն մըն է։

ՄԷՃԻՏ ԷՕՋԻՒԻ (Սըվազ) նախագահ ատենի անդամներէն Նշան եւ օգնական ընդհ. դատախազի փոխանորդ Մահիր էֆ.ները դատի տակ առնուեցան Հաժարթոլու Յովհաննէս անուն մէկը ծեծած ըլլալուն համար։

ՏՐԱՄԱՅԻ շրջականները ծխախոտը բաղդատմամբ ուրիշ տարիներու, շատ ընտիր է այս տարի եւ գիները բարձրացած են։

ՀԱՆՐ. ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ.— Կայս. կառավարութեան կողմէ վերջին անգամ եղած տնօրէնութեանց համաձայն, յառաջիկայ դեկտեմբեր 1էն սկսելով Սելանիկի նահանգին ընդհանուր հասոյթներուն հարիւրին հինգը հանրային շինութիւններու յատկացուելու համար պիտի յանձնուի երկրագործական պանքներուն։

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ժամանումները Թուրքիոյ մաքրանոցներէն մէկուն մէջ 7 օրուան քարանթինայի պիտի ենթարկուին։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ Էրհարտ թնդանօթարանէն գնուած թնդանօթները թնդանօթակիր զորաց ապաներու կողմէ պիտի փորձուին Զաթալճայի մէջ։

ԾՈՎԱՑԻՆ ԱՐԿԱԾ.—Անցեալ ուրբաթ օրը մայրաքաղաքիս մեկնող ռուսական «Իմբէրաթոր Նիքոլա» շոգենաւը որ բաղմաթիւ ճամբորդներով ու ապրանքով Օտէսա կ'երթար, ծովուն ալեկոծեալ ըլլալուն պատճառաւ, Օտէսայի նաւահանգիստին աջ կողմը գտնուող ժայռերուն վրայ ինկեր է։ Առաջին նաւապետը անմիջապէս հրաժայեր է երկրորդ նաւապետին, նաւակով մը նաւահանգիստ երթալ, օգնութիւն կանչելու համար։ Բայց նաւակը հաղիւ թէ քիչ մը հեռացած, չրջեր է յանկարծ եւ մէջինները ծովը թափուեր են։ Երրորդ նաւապետը դժուարաւ կրցեր է ազատել ինքզինքը ու նետուեր է ցամաք։ Հոն խեղճ մարդը հեռադրատուն գացեր է հեռագրաւ օգնութիւն կանչելու եւ խնդիրը իմացնելու համար, բայց փոթորիկին սոսկութեան պատճառաւ հեռագրաթելերը ու հեռաձայնն ալ, անդործածելի վիճակի մը մատնուած էին։ Այն տեղն կառաջ մը կը վարէ եւ Օտէսա երթալով իրողութիւնը կը պատմէ։ Նաւաձիգ շոգենաւեր, սուզակներ հոն կը հասնին չուտով ու, մեծ դժուարութիւններէ վերջ, կը յաջողին ազատել արկածեալ նաւը։ Ո՛չ անձի կորուստ կայ, ո՛չ ապրանքները մեռուած են։ Նաւուն ընկղմած ըլլալու լուրը անհիմն է բոլորովին։

ՄԱՆՍՈՒՐԻՆ կը հեռագրեն թէ տեղացած ձիւնին առատութեան պատճառաւ հեռագրաթելերը մեծ մասամբ աւրուած են։

ԴԲԲՇԷՀԻՐԷՆ կը հեռագրեն նոյ. 30 թուականաւ.—Ինկիլիրէն մեկնող կ. Պոլսոյ թղթատարը այս իրիկուն ժամը 12ին հասաւ հոս։ Երկուսն փոթորիկի միջոցին Դաման ըսուած տեղը, թղթատարներ, ձիավարը, հեծեալ զինուոր մը եւ երկու ձիեր կորսուած ըլլալով շատ մը ոստիկաններ ղրկուեցան զանոնք փնտռելու համար։ Կեսարիայէն մեկնած Պաղատի թղթատարը տակաւին հոս չհասաւ։

ՐՈՒՄԷԼԻԻ նահանգներուն քննիչ յանձնաժողովը, նախագահութեամբ Ֆէրիտ փաշայի երէկ ալ գումարուեցաւ։

ԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ապտիւրահման փաշա որ տակաւ էր, ապաքինած ըլլալով երէկ ներկայացուցաւ նախարարաց խորհուրդին գումարման։

ՄԱՆՍՈՒՍԷԻ «Սէլամէթ» շոգենաւը օդին ասատութեան պատճառաւ Արշիպեղագոսի մէջ 5 օր 5 դիշեր տապալտակեալ վերջ ողջամբ Ռատոս հասեր է։

«ՀԱՄԻՏԻԷ» ԵՒ «ԱՊՏԻԼ ՄԷՃԻՏ» թորբիլանաւերուն զրութեամբ 28 մղոն արագութիւն ունեցող երկու մարտանաւերու շինութեան համար մօտ օրէն բանակցութիւններ պիտի սկսին ծովային նախարարութեան եւ Անսալոս նաւագործարանին տնօրէնութեան միջեւ։

ՏԱՐՏԱՆԵԼԻ ՄԷՋ, Բասաժ Հալիօին (Պէզէսթէն) պահապանը ատենէ մը ի վեր, բաւական զարմանալի գործով մը կը զբաղի եղեր։ Այս բասաժին վարձակալները, մեծ վստահութիւն ունին եղեր այս պահապանին վրայ, որ Հայ մըն էր, եւ իրենց կուսները իրենց խանութներուն բանալիները անոր կը յանձնեն եղեր։ Պահապանն ալ մութը կոխելէն ետքը, իր հսկողութեան յանձնուած խանութները մէկիկ մէկիկ կը բանայ եւ դարակին մէջ գտնուած դրամներէն մաս մը կը գողնայ եղեր։ Այս խաղը սակայն երկար չի տեւեր։ Կօշկավաճառ մը դրամներուն ու կօշիկներուն ատեն ատեն պակսիլը տեսնելով, քանի մը դրամներու վրայ մէյմէկ նշաններ ըրեր եւ խնդիրը ոստիկանութեան հաղորդեր է։ Հետեւեալ օրը, նոյնէն մէկ քանի մէճիտիէներու անհետացած ըլլալը տեսնելով, ձերբակալել կու տայ պահապանը, որուն քով գտնուեր են նշանակուած մէճիտիէները, ինչպէս նաեւ շատ մը զուլպաներ, կօշիկներ, ֆանելաներ եւն.։ Անկողնին վերմակներուն տակէն ալ 50 ոսկինոց չէք մը երեւան եկեր է, զոր անչուշտ պահապանը գնած էր՝ ուրիշ տեղ ղրկելու համար։ Դող պահապանը՝ իր զողութիւնները խոստովաներ է։

ԵԹԷ ԿՈՒԶԷՐ զօրացուցիչ եւ առողջարար գինի խմել, պէտք է փութաք գնել

ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԳԻՆԻՆ

Որ տարրալուծուած է քիմիագէտ Տոքթ. Ծանոի պէյի կողմէ եւ բաղմաթիւ բժիշկներէ յանձնարարուած։ Փորձերը մինչեւ հիմա հաստատած են անմիտելի յատկութիւնները, ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԳԻՆԻՆ, որ կը գտնուի Դուրչունլու խան, Գալաթիա, թիւ 19, Սվաճեան վաճառատունը։

ՔՐՈՆԻԿ

Այսօր, Խրզայի Շէրիֆի առթիւ, յանուն Ս. Փրկչեան Հիւանդանոցի 1000է աւելի պատսպարեալներու եւ որբերու, Ս. Յակոբայ Որբանոցի սաներէն իւուրմ մը, ուրիշ տարիներու պէս, այս տարի եւս ճաշակաւոր եւ գեղարուեստական նրբութեամբ պատրաստուած ընտիր ոտանաւոր ուղերձ մը, Նորին Վեհափառութեան անցնելիք ճամբուն վրայ կենալով, կը մատուցանեն իրենց բարեխնամ Վեհապետին, եւ այս առթիւ իրենց սրտաբուղխ եւ անկեղծ երախտագիտութիւնը կը յայտնեն այն բարիքներուն եւ չնորհներուն համար, զորս ամէն օր լիառատ կերպով կը վայելեն։ Դեղարուեստական տեսակէտով սիրուն այս ուղերձը շարադրած ու գրած է օսմաներէն լեզուի քալիգրաֆ ուսուցիչ Պետրոս էֆ. Կարապետեան։

×

Տիկին Սրբուհի Գարակէօզեան, որ ընդունած է մասնակցիլ Գալֆաեան Որբանոցի Տիկնանց խնամակալութեան, կ'ըսուի թէ նախաձեռնութիւն մը պիտի ունենայ Տիկնանց խնամակալութեան գործերուն մէջ, ասով թէ նիւթական եւ թէ բարոյական տեսակէտով հաստատութիւնը բաղձալի վիճակի մը մէջ դնելու համար։

×

Սամսթիոյ Ս. Գէորգ եկեղեցիին նորընտիր Թաղ. Խորհուրդի անդամներէն Լեւոն Սասթեան, Մանուկ Վարդանեան եւ Յակոբ Վարդանեան էֆէնտիները հրաժարական տուած են՝ թէեւ, սակայն խորհուրդին միւս անդամները մերժած են ասոնց հրաժարականները ընդունիլ, եւ վերջինք յառաջիկայ կիրակիի համար նիստի հրաւիրած են, որպէս զի դիւանի ընտրութիւնը կատարեն։

×

Պայազիտի առաջնորդական տեղապահ Պոլսեան Էմմանուէլ վարդապետ, որ թեմական այցելութեան ելած ըլլալով Գարաքիլիսէ կը դառնուէր, տեղւոյն կրթական եւ եկեղեցական գործերը կարգադրելէ վերջ, Ալաշկերտ մեկներ է։

×

Ալաշկերտի նախորդ առաջնորդական տեղապահ Մամբրէ վարդապետ Մարգարեան, որ ներկայիս Վան կը գտնուի, նամակ մը գրելով Ս. Պատրիարքին, իր անպաշտօն վիճակը յայտներ է։ Ն. Սրբազնութիւնը նկատելով որ Մամբրէ վարդապետ Աղթամարի միաբան է եւ թէ Աղթամարի ինչպէս նաեւ Վանայ ընդարձակ վիճակը պէտք ունի հոգեւոր հովիւներու, յանձնարարեց Վանայ առաջնորդական տեղապահ Սահակ եպիսկ. Բագրեւանդեանի, որ յիշեալ վարդապետին համար յարմար տեղ մը գտնէ։

×

Եոզկատէն նորէն զրութիւն մը հասած է Պատրիարքարան, որով հոգեւոր հովիւի մը անհրաժեշտութիւնը կը յայտնուի եւ անմիջական դարման մը կը խնդրուի այդ մասին։ Պատրիարքարան հասած վերոյիշեալ զրութեան մէջ նկարագրուած է տեղւոյն եկեղեցական եւ կրթական անկերպարան վիճակը եւ աւելցուած թէ նախապէս եկեղեցին լեցնող ժողովուրդը տակաւ ուծացած է անկից եւ թէ այս պարագայէն օգտուելու համար երկու Հայ-Հոմէական վարդապետներ տրամադիր են եղեր Եոզկատ երթալու։

×

Մշոյ առաջնորդական տեղապահ Խոսրով Ծ. վարդպ., տեղւոյն զաւառային վարչութեան հետ համաձայնութեամբ, տեղեկագիր մը ղրկած է Պատրիարքարան, ասկից առաջ Պատրիարքարանի կողմէ, Սահակ հայրապետի դամբարանի շինութեան մասին իրեն եղած կարգ մը հարցումներուն պատասխանելով եւ ուղղուած բացատրութիւնները տալով։

×

Բարիզէն կը հաղորդուի թէ ծանօթ զոհարաւաճառ էդմանեան էֆէնտի, Բարիզ ժամանած 18 հայ անոք տղաք որդեգրած է եւ պիտի հոգայ անոնց սնունդի եւ կրթութեան ծախքերը։ Էդմանեան էֆ. տղոց ազատ կամքին ձգած է արհեստի կամ ուսման հետեւիլ, եւ միւս կողմէ տուն մը վարձելով անոնց համար, սկսած է զայն կահաւորել տալ։ Տարակոյս չը կայ որ Էդմանեան էֆէնտիի այս բարերարութիւնը ամէն գովեստէ վեր է, եւ մենք ջերմապէս կը շնորհաւորենք զինքը, իր բարերարելու այս կերպին համար։

×

Բերայի Թաղական Խորհուրդը, այս տարուան Ս. Ծննդեան տօնին առթիւ, 142 աղքատիկ երկսեռ աշակերտներուն համար, Ս. Փրկչեան Հիւանդանոցի արհեստարանին յանձնարարած է մէյ մէկ ձեռք զգեստ եւ կօշիկ։

Այսօր առաւօտեան ժամը 5½ին Հայ-Հոմէականներու Բերայի Ս. Աստուածածին Աթոռանիստ եկեղեցւոյն մէջ կատարուեցաւ հանգուցեալ Անդրէաս էֆ. Հասունի որդի՝ Բոլ էֆ. Հասունի յուղարկաւորութիւնը։

ԳԱԼՖԱՅԵԱՆ ՈՐԲԱՆՈՑ

Անցեալ կիրակի, 24 նոյ., Հաստատութեանս 36րդ տարեդարձին առթիւ, Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրն որբուհիներուն առատ չաքար բաշխել տուաւ։

Որբանոցիս խնամակալ Բարթող Թէլեան եւ Կարապետ Խաչատուրեան էֆէնտիները իրենց անձնական Ազն. հիւրերուն ի պատիւ սեղան մը տուին։ Բոլոր որբուհիներն եւս անխտիր միեւնոյն սեղանը վայելեցին։

Եղիա էֆէնտի Շահպազ 3 օսմ. ոսկի յանձնած է Ազն. Խնամակալութեան։

Հետեւեալ նուէրներն ուղղակի Որբանոցիս ներքին տնօրէնութեան յանձնուեցան.—

Բարեսէր ոմն 2 օսմ. ոսկի, Գրիգոր էֆ. Պալրքեհան 56 դրչ., Տիկին Մանոնիկ Տաւուտեան 54 դրչ.՝ հանգուցեալ Տիկին Աղաւնի Գաղպեանի հոգւոյն, Խասգիւղցի ոմն 40 դրուչ., Հեթում էֆ. Սեթեան 36 քասթոր զլխարկ, 5 թօշի սթլազ ժապաւէն, եւ այլ իրեղէնք, որոնց գինը կը յանի 5 օսմ. ոսկիի։ Ստեփան էֆ. Իւբէկեան 44 կտոր օժիտի վերաբերեալ ճերմակեղէններ։

Շնորհակալութիւն իմ եւ բոլոր որբուհիներուն կողմէն բարեսէր նուիրատուներուն։

Մայր Գալֆ. Որբանոցի
ԳՐԻՍՏԻՆԷ ՄԱՅՐԱՊԵՏ ՓԱՓԱԶԵԱՆ
(ԿՆԻՐ)

Խաւգիւղ, 29 Նոյ. 902

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱՑՍՕՐՈՒԱՆ

ԼՈՆՏՈՆ, 14 դեկտ.—Քարաքաստէն հասած հեռագիրներ կը հաւատան թէ կացութիւնը շատ ծանր է հոն։ Իտալիա յանձնաւ մը կը ղրկէ 63000 տոլորի իր պահանջումին վրայ պնդելու համար։

ԼԻՒՆԷՎԻԼ. — Պատերազմական նախարար զօրավար Անտրէ այսօր կատարեց բացումը ի յիշատակ մեծ վիպասաններու կանգնուած արձանին։ Աղգաստիրական ճառ մը արտասանեց որ ջերմապէս ծափահարուեցաւ։

ՊՈՒՏԱՊԷՍԹ.— Պ. Զէլ Վիէննա կ'երթայ ի մասին առեւտրական պայմանագրութեան եւ Աւստրեհունգարական պայմանագրութեան բանակցելու համար Պ. Քէօրպէրի եւ կոմս Կոլոբխովսքիի հետ։

ՔԱՐԱՔԱՍ.—Նախագահ Քասթրօ յայտարարեց թէ զօրաւոր ընդդիմութիւն մը կը պատրաստէ, լաւ համոզուած ըլլալով որ Գերմանիոյ եւ Անգլիոյ տարաժամ գործունէութիւնը թաքուն նպատակ մը օւնի եւ թէ դրամական պահանջները պատրուակներ են սոսկ։

ԼՈՆՏՈՆ.—Դաշնակից նաւախումբը գերի բռնեց Վէնէզուէլական տորմիղին մնացեալ մասն ալ։ Անգլիացիները ռմբակոծեցին Բուէրթօ Քապէլլօ քաղաքը։

ՆԻՒ-ԵՈՐՔ.—Նախագահ Բուզվէլտ եւ Պ. Հէյ երկարօրէն տեսակցեցան Վէնէզուէլայի դէպքերու մասին։ Որոշեցին որ Մ. Նահանգները չէզոք դիրք մը բռնեն Վէնէզուէլայի հանդէպ պայմանաւ որ խնդիրը չմեծնայ։

ԲԱՐԻԶ.—Անգլիա եւ Գերմանիա վստահեցուցին Ֆրանսական կառավարութիւնը թէ պիտի յարգեն Ֆրանսայի կողմէ եղած պահանջները որովհետեւ Ֆրանսա շատոնց ի վեր գրաւել տուած է արդէն Վենեզուէլայի ծովեզերեայ մաքսատունները։

ՊԷՐԼԻՆ.—Քարաքաստի գերմանական գործակատարը հեռագրով մը կը յայտնէ թէ դեկտ. 10ին Նախագահ Քասթրօ մերժողական պատասխան տուած է իրեն ուղղուած վերջնագիրին։

ԲՈՐԹ ՕՎ ՍՔԷՅՆ.— Վենեզուէլական բոլոր մարտանաւերը գերի բռնեց։ Անգլիացիք զանոնք գրաւելով իրենց կը ծառայեցնեն։

ՀՌՈՄ.—Սթէֆանի գործակալութիւնը Քարաքաստէն կը տեղեկանայ թէ իտալական դեսպանը Վենեզուէլական կառավարութեան ուղղած է նոր եւ աւելի ազդու խնդրագիր մը իտալական հպատակներու իրաւանց հատուցման մասին։

ԼՍ. ԿՈՒԱՑԻԱ.—Անգլիական «Զէրիպտիս» մարտանաւը եւ գերմանական «Վինէթա» յանձնաւը Բուէրթօ Գապէլլօ հասան եւ գոնացում խնդրեցին Վենեզուէլական իշխանութենէն ի մասին անգլիական «Թէքոզ» շոգենաւին գրաւման։ Այն պարագային ուր Վենեզուէլական կառավարութիւնը գոհացում չի տայ իրենց, բերդը պիտի ռմբակոծեն։

ՆԻՒ-ԵՈՐՔ.—Բուէրթօ Գապէլլօէն հասած հեռագիր մը կը հաղորդէ թէ «Զէրիպտիս» եւ «Վինէթա» մարտանաւերը կէս օրէն վերջը ժամը 5ին սկսան ռմբակոծել բերդը որ սկիզբները թէեւ քիչ մը դիմադրութիւն ցոյց տուաւ բայց չուտով լռեց։ Քաղաքը չէ վնասուած։

ԼՍ. ԿՈՒԱՑԻԱ. — Գերմանական «Վինէթա» մարտանաւը գերի բռնեց վէնէզուէլական «Ռէսթորատոր» թընդանօթակիրը, այն պատճառով որ անիկա կը մեկնէր Բումանայէն։

ՏՐԷՋՏԷՆ.—Թագաւորին առողջական վիճակը կը բարւոքի հետզհետէ։ Ջերմութիւնը բնական աստիճանին իջած է։

ՎԻԷՆՆԱ.—Ֆրանց-Եոզէֆ կայսրը իր պատկերը նուիրեց կոմս Պիլոմին, փոխարէն անոր արժանեաց երբեակ զինակցութիւնը վերանորոգած ըլլալուն համար։

ՊԷՐԼԻՆ.—Վիլհէլմ կայսրը «Հոէնձոլէրն»ի շքեղ ատաղձանը տուաւ նախարարապետ կոմս Պիլոմի, Կարմիր Արծիւի ատաղձանին մեծ խաչը շքեղ ոսկիով միասին՝ կոմս Բոդատովսքիի, Կարմիր Արծիւի կարգին Ա. ատաղձանը Պ. Թիրմանի, Գերմանիոյ Թագի կարգին Ա. ատաղձանը Պ. Ռիխթոֆրնի։

ՏՐԷՋՏԷՆ. — Կէսօրէ թագաւորը կոմս Պիլոմին շնորհաւորական հեռագիր մը ղրկեց Ռայխսթակին մէջ մաքսային սակացոյցին քննարկուելուն առթիւ։

ՊԷՐԼԻՆ.—Ռայխսթակը օրակարգին անցնիլ որոշելէ ետքը եղած բուռն խնդրանքներու հակառակ նախընդունեց մաքսային օրինագծին երկուքէն մինչեւ տասներկու յօդուածները, եւ յետոյ ծրագրին ամբողջութիւնը քսէ որկեց 100ի դէմ 200 ձայնով։ Այս բուռն հարկութիւնը մեծամասնութեան կողմէ գոհութեամբ ընդունուեցաւ, փոքրամասնութիւնը զժգոհութիւն կը յայտնէր։ Կոմս Պիլոմ եւ կոմս Բոդատովսքի շնորհաւորութիւններ ստացան։ Նիստը վերջացաւ առտուան ժամը 5ին քառորդ մնացած, այսինքն 18 ուկէս ժամ տեւելէ վերջ։ Յառաջիկայ նիստը տեղի պիտի ունենայ յունվար 13ին։

ՊԷՏԿՐԱՏ.—Աղտտական կուսակցութեան ալ թեւին Համաժողովը նախագահութեամբ Պ. Պ. Անտոնովիչ, Վելիչքովիչ նախկին նախարարներուն որոշեց կառավարութեան ծրագրին իրագործման աշխատիլ։ բայց տարայժմ վերապահ դիրք մը բռնելով այս վերջնոյն հանդէպ։

ՊԵՐԼԻՆ.—Ռայխսթակի մէջ մաքսային սակացոյցի երրորդ ընթերցման պահուն նախարարապետ Պ. Պիլոմ յայտարարեց թէ դաշնակից պետութիւնները քանի մը փոփոխութիւններէ զատ կ'ընդունին մաքսային սակացոյցի ծրագիրը այնպէս որպէս ընդունուած է Ռայխսթակին մէջ երկրորդ ընթերցմամբ, եւ կը յուսան թէ խորհրդարանը պիտի յաջողի երրորդ ընթերցմամբ կատարեալ համաձայնութիւն դոյացնել գաշնակցային խորհրդարանին հետ։

Դաշնակից պետութիւնները, ըսաւ յետոյ, համոզուած են թէ նոր սակացոյցը աքանչելի հիմ մը կը կազմէ նոր առեւտրական պայմանագրութիւններ կնքելու համար։ Կայս. կառավարութիւնը ո եւ է ջանք չպիտի զլանայ այս մասին։ Ոչ միայն Գերմանիա այլ եւ միւս պետութիւններն ալ միեւնոյն չանը ունին առեւտրական պայմանագրութիւններ կնքելով։ (Մափահարութիւններ)

Բաւական բուռն վիճաբանութիւններէ եւ հանրավարականներու կողմէ արտասանուած խաբանարար ճառերէ վերջը մաքսային սակացոյցի ծրագրին Ա. յօդուածը ընդունուեցաւ։ Ցիշեալ ճառերու միջոցին Պ. Անթրէք հանրավարականը խօսեցան ութը ժամ։ Կէս դէշերը քառորդ անցած նիստը կը շարունակուէր տակաւին։

ԵՐԷԿ ԻՐԻԿՈՒԱՆ

ԼՈՆՏՈՆ, 13 դեկտ.—Քարաքաստէն կը հեռագրեն թէ Լա Կուայրա քաղաքին ռմբակոծումը ժամանակ է։ Օտար շոգենաւերուն լուր տրուած է, որպէս զի կարենան ժամանակին մեկնիլ։

ԼՈՆՏՈՆ.—Անգլիոյ քաղաքական շրջանակներուն մէջ նպաստաւոր ընդունելութիւն կ'ընեն Վենեզուէլայի կողմէ իրաւարարութեան խնդրանքի մը։

ԲԱՐԻԶ.—Պ. Տէլքասէ կը հաւատէ թէ Վենեզուէլայի մէջ Ֆրանսայի ունեցած շահերը պիտի յարգուին պատերազմներուն կողմէ։

ԲԱՐԻԶ.—Եւմտացոյցի յանձնաժողովը 25 միլիոն ֆր. զեղչեց պատերազմական եւմտացոյցը։

ԼՍ. ՀԷՑ.—Պոթա եւ Տրլառէյ զոր.ները Թրանսվալ մեկնեցան ուր յայտարարութիւն մը հրապարակ պիտի հանեն։

ԳԻՇԵՐՈՒԱՆ

ՎԵՆԵԶՈՒԷԼԱՅԻ ՌՄԲԱԿՈԾՈՒՄԸ

ԼՈՆՏՈՆ, 14 դեկտ.—Քարաքաստէն անգլիական կառավարութեան կը հեռագրեն թէ Անգլ. մարտանաւերը ռմբակոծեր են Բուէրթօ-Քապէլլոյ (Վենեզուէլա) բերդերը եւ մաքսատունները։

ՀՌՈՄ.—Քարաքաստի իտալական դեսպանը Վենեզուէլայի կառավարութեան յիշագիր մը յանձնեց, որով կը պահանջէ անմիջապէս իտալական հպատակներու տրուելիք հատուցումը, 63 հազար տոլար։

ԲԱՐԻԶ.—Եւմտական նախարարը օրինագիծ մը ներկայացուց եւմտացոյցի յանձնաժողովին, առաջարկելով որ արտօնութիւն տրուի 10 միլիոն ֆրանք արժէքով 25 սանթիմոց նիքէլէ դրամներ հրապարակ հանել։

ՆՈՐ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՒ ԶԱՓԻ ՎՐԱՅ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՒ
Լ. Պէլ ժԱՌՏԻՆԻԷՌ
23, Կարսքա, Գարաթէօյ, Շեզլիի բրամուէյի կայարանին դէմ, 23
Սոյն հաստատութեան մէջ կը գտնուին ամէնաընտիր կերպասով չինուած ձեւաւոր պատրաստ հագուստներ, ամէնքն ալ խիստ չափաւոր գիներով, որովհետեւ տէրը, Պ. Լուիզոբուլօ, 24 տարիէ ի վեր չատ ծախելու սկզբունքը իւրացուցած է։ Կը գտնուին նաեւ մանչ եւ աղջիկ տղոց համար ամէն տեսակ գլխարկներ։ Զբաղեցուան եղանակին համար մասնաւորաբար ընտիր հագուստներ եւ բայթօներ հասած են Եւրոպական առաջնակարգ գործարաններէ։

ՅՈՎՍԷՓ ԷՖ. ՊԱԼՊԱԼԵԱՆ
(ՄԵԼՐՈՒՆԻ)
ԱՏԱՄՆԱԲՈՑԻ
Մուղֆիէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Վարժարանին
Բերա, Մեծ-փողոց, Թագսիմ, թիւ 61
Զբրահեան Աբատիման
Պալպալեան ամէն օր ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողները կ'ընդունի, իսկ Ուրբաթ կիրակի եւ Երեքշաբթի մինչեւ ժամը 5։ Գիշերուան ո եւ է ժամուն կարելի է դիմել Պալպալեանի։
Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու չինած ակռաները։ Ցորեկները ակռայ քաշել տալու համար որոշ վարձք մը չկայ։ քաշել տուողին կամքէն կախեալ է։
ԱՂՔԱՏՆԵՐՈՒՆ ՁՐԻ

ՄԻ՛ ԿԱՐԴԱՔ
Ձեւաւոր ու դիմացկուն հովանոցներ եւ հովանոցներու հինցած կերպասները փոխելու համար թէ զուտ մետաքսէ եւ թէ բրդախառն մետաքսէ, տոկունութիւնը փորձուած, կերպասներ կը գտնուին, Գալաթիա, կամուրջին դէմ երկու անկիւնները, հանրածանօթ հովանոցավաճառ Միհրդատ Հայկազնի քով։
Գիները . . . ով գիտէ. անգամ մը փորձեցէք։

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆ

ՓԱԿՈՒՄ, 30 Նոյ.							
Օսմ.Քան. Սէռի Դ. Օ.Ո.	30	14	Սօս. Օթ. տը Ֆիլ է տթֆ	19	—	ԴՐԱՄՆ. ԸՆԹԱՑՔԸ	
Ամէնէն բարձր գին »	30	16	Ագոիօն Գոմմերսիալ	1	40	Անգլ. Ոսկի	110	03
» վար գին »	30	12	Թրպաքօ Դօրքօրէյրն	0	09	20 Ֆրանգոց	87	23
Բուլգէրի երկաթ. ֆր.	115	75	Ենիթրբրիով ժինէրալ	0	5	20 մարքոց	107	10
Ամէնէն բարձր գին »	116	—	Անատոլու Երկաթ. Ագս.	11	42	Բոլ Լիմիթիրիալ	90	15
» վար գին »	115	75	» » Սէռի A	521	—	Գրիմիդ	51	03
Թրանսվալ »	14	—	» » » B	516	—	Մէճիտիէ ածաթ	108	01
—			Պանգ տը Սալոնիք Ագս.	164	—	Մէճիտիէ քառորդ	106	20
3 օրուան Քանոնիա	260	—	%0 Հէլլէնիք 1881	212	50	Մէճիտիէ մանրուք	103	50
8 » Երկաթուղի	1	25	Պանգ Դասիօն. Ցուն.	448	—	Պէլիք	103	—
—			Լօրիւմ	72	50	Մէճիտիէ	104	—
ԲԱՑՈՒՄ, 2 Դեկտ.			Թրանսվալ	137	—	Բուլգի ածաթ	68	20
Օսմ. Քան. Սէռի Դ. Օ.Ո.	30	18	Թոլոյ Քարաֆի Ընկ.	492	—	Դիլին	109	10
» ժամ 5ին »	30	18	Տերքօզի Էրի Ընկ.	259	—	Ֆր. ածաթ. Քանս.	87	—
Բուլգ. երկաթուղի ֆր.	116	—	Թրամվէյի Ընկ.	490	—	» » բուլգին.	86	—
» » ժամ 5ին »	116	—	Բրէսթ Ֆանտ.իէ Իժիբ.	264	75	» » իտալին.	83	—
—			ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ			Ռէնթնա	09	—
Թագաւ. Թիւրք Ռենթի	15	37	Լոնտոն 3 ամիս	108	1/8	Բուլգի Թղթագրամ	8	61
Սիկսրէթ, Սէռի A	—	—	» » » չէք	109	12	Ցիւրին »	9	07
» » B	—	—	Բարիզ » »	23	17	Մարք »	107	20
Պանգ տը Մէճիէլին	8	50	» » » չէք	23	—	Տրաստի »	57	30
Ագոիօն տէ Թրամուէյ	5	50	Պերլին անտակտ չէք	18	74	Անգլ. ոսկի »	109	30
Փուլիանս	1	32	Իսլամ Աւստրիական	21	81	Ֆրանս. » »	87	20
Սոսիէթէ տ'Ասիւրանս	4	25	—			Բուլգ. » »	87	—
						Գուլդ. » »	86	30
						Իտալ. » »	88	20

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

Բարիզ, 13 Դեկտ.			Լոնտոն, 13 Դեկտ.			Վիէննա, 13 Դեկտ.		
3% Ֆրանսկն.	94	75	Անգլ. Քոնս.	92	75	Բուլ. երկթ.	110	70
3½% »	98	97	Օսմ. Դանթ B	55	50	Օսմ. Ռենթ	326	—
Օսմ. Քոնս. D	28	15	» C	30	87	Փոխն. Լոնտոնի վրայ	239	50
Բուլ. Երկ.	119	—	» D	27	75	—		
Օսմ. Ռենթ	352	—	Օսմ. Պանգա	13	25	Զրիխիկ, 10 Դեկտ.		
Օսմ. Կայս. Պանքա	585	—	Էգիպտական Իւնիֆիտ	107	—	Ռենթ Օսմ. Սէռի D	27	90
Օսմ. Մաքս	470	—	Հոմինիում	104	—	Բուլ. երկաթուղի	117	—
Օսմանիէ	470	—	Գլյասնի երկաթուղի	14	—	—		
Բրէտի Լիսնէ	—		Ֆասագա »	88	50	Պերլին, 13 Դեկտ.		
5% Իտալական	103	75	5% Հէլլէնական 1881	42		Բուլ. երկաթուղի	121	50
Պպանիական արտաքին	86	42	Իսանթ »	32	—	Բուլգլի (100ը)	216	15
Թէմզէքի փոխառութ.	460	—	Մոնօքոլ »	44	50	Փոխ. Լոնտոնի վրայ	20	25
Սելանիկ-Կ. Պոլսոյ երկ.	283	—	Պուլկար 1888 6%	71	—	—		
Գասապա երկթ.	385	—	Թրանսվալ Քոնս.	05	50			
Թրանսվալ Քոնս.	140	—	Խրխաութ. Բարիզի վրայ	25	35			
Չէք Լոնտոնի վրայ	25	15	—					

Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Բերա, Մեծ-Փողոց, Կալաթա Սերայի դպրոցին դէմ, թիւ 200

Դշ. Եշ. Շբ. օրերը առաւօտուն կանուխէն մինչեւ երեկոյ ժամ 11½։ Բշ. Դ. Ուր. օրերը 6էն 11½։ Կիրակի օրերը ժամադրութեամբ։

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԷՆ
ԿԵՆԱՑ, ՀՐԴԵՀԻ, ԾՈՎՈՒ

ԿԱՑՍ. ԹԱԴ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԵՆՆԱ 1860ԻՆ
Գրասենեակ Հաճօրուլօ խան, թիւ 52, 53, 54, 55, 56
ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.— 35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութեան 20000 ֆրի. եւ քսանեւհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆրք. պիտի վճարէ. ու պայմանաժամուն պիտի ստանայ 31266 ֆրք. հնչուն դրամ ամբողջովին։ Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն, իւր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21314.62։

Այս ամէն գումարները ԱՆՈՒԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիշէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իւր բոլորով։

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԹԷՅԻ ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
Պոլիս, Պահչէ Գաբու,
Ճելալ պէյ խանին կից, թիւ 10

ԱԶՆԻՒ ԹԷՅԵՐ
ԱԺԱՆ ԹԷՅԵՐ
ԹԷՅԻ ԸՆՏԻՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵԱՎՐՈՒԵԱՆ-ԻՍԱԳՈՒԼԵԱՆ ԹԷՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ
ԱՆՄՐՑԵԼԻ ՏԵՍԱԿՈՎ ԵՒ ԳԻՆՈՎ

Գաւառներէ կ'ընդունուին ամէն քանակութեամբ յանձնարարութիւններ կը կատարուին ամենայն ճշդապահութեամբ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
ԲԱԶՄԱՊԱՏԿԵՐ

Հարպիկ քերականէն եաքը, ընթերցանութեան եւ վարժութեան համար միակ դասագիրքն է։ Գինը 60 փարայ։
Կեդրոնատեղի ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Ա. ՏՊԼԵՏ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԹԱԳՈՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ

ԳԻՆ 20 ՂՐՇ. Թարգմանեց Ն. ՃԻՎԱՆԵԱՆ ԳԻՆ 20 ՂՐՇ.
Դիմել ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ, Կ. Պոլիս, Մէրճան փողոց թիւ 57

ՊԱՏԱՍԽԱՆ

Շատեր կը հարցնեն թէ՝ կարճ միջոցի մէջ Անգլերէն կամ Ֆրանսերէն սորվելու համար ՄԱՅՍԹԵՐՍԱՅԹ ՍԻՍԹԷՄԸ ո՞ւրկէ առնելու է։

Մի միայն ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆԷՆ, երբ 30 ղրուշ ղրկէք, առանց թղթատարի ծախքի ձեռքերնիդ կը հասնի ապահովաբար։ rq

ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Դրատուցակը ձրի կը տրուի փափաքողներուն
24—30

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Պոլիս, Պահչէ Գաբու, Պին-Պիր-Զեշիտին դիմաց

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Իճատիէ, Տողրամաճը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 5—11 դիմել Պոլիս, Պահչէ Գաբու Պին-Պիր-Զեշիտին դիմաց

Կիրակի օրերը ժամադրութեամբ

WESTERN ASSURANCE COMPANY
ՈՒԻՍԴԷՐՆ

ՀՐԴԵՀԻ ԴԷՄ ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՆ ԸՆԿ.
ՀԻՄՆԵԱԼ 1851ԻՆ

Հաստատուած Քանատայի դրամներու Անգլ. ոսկի 6,000,000
Դրամ եւ արծաթեայ դրամով » » 1,250,000
Ընդհանուր գումարը » » 410,000
100,000ն աւելի կ։

Գլխաւոր գրասենեակ Տորանտոյի մէջ։

Գլխաւոր գործակատար Գ. Ֆերգուսոն։

Գործ. — Տիրայրեր Գ. Ֆերգուսոն եւ Գ. Գիբսոն։

Գրքոյկ մը կրնանք ստանալ մեր գործակալներէն։

Գ.Գ. — Գաւառներեն

ՀԷՐՃԱՑԻ ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ
ՅԱՃԱԽՈՐԴԱՑ
ԴԻՒՐՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱՐ
ՎԵՐՋԻՆ ԳԻՆ

ԵԹԷ Կ'ՈՒԶԷՔ
ԱՄԷՆ ՏԵՍԱԿ
ԳՈՀԱՐԵՂԷՆՆԵՐ
ՈՒՆԵՆԱԼ ԴԻՄԵՑԷՔ
Պոլիս, Ոսկերչաց Շուկայ
Մեծ-Փողոց թիւ 13

ՀԷՐՃԱՑԻ վաճառատունը ունի եւրոպական ճաշակով պատրաստուած զոհարեղէններ, ամէնքն ալ առաջնակարգ ըլլալու պայմանով։
ՀԷՐՃԱՑԻ վաճառատան գիները անմրցելի են։
ՀԷՐՃԱՑԻ վաճառատունը ունի արծաթեղէն ապրանքներ։
ՀԷՐՃԱՑԻ վաճառատունը ունի ժամացոյցներ եւ արծաթեայ գաւազաններ։

ՊԱՏՄԱՆՆԵՐ

Հարիւրին 20 կանխիկ, մնացեալին համար չարաթական հարիւրին 5 վճարում
Կանխիկ գնողին համար հարիւրին 5 զեղչ
Գործածուած զոհարեղէնները եթէ վնասուած չեն, հարիւրին 10 զեղչով եւ կ'առնուին

ՀԱՅ ԿՕՇԿԱՎԱՃԱՌ
ՍՐԹԱԼՈՅՍ

Թիւ 9, Սուլթան Համամ, Քրէտի Լիոնեի կից, Թիւ 9
ԱԺԱՆ ԾԱԽԵԼ, ԵՒ ԳՈՀԱՆԱԼ

Ցաճախորդաց կողմէ ինծի հանդէպ ցոյց տրուած համակրանքէն աւելի քաջալերուած, այս անգամ սկսած եմ վաճառատանս մէջ պատրաստել ամէն տեսակ կօշիկներ, արանց, կանանց եւ տղոց համար։ Այժմ ան՝նք որ ճաշակի տէր են, կրնան անգամ մը մեր ԱՐԾԱԼՈՅՍ վաճառատունը դիմել եւ փորձել մեր կօշիկներու թէ անմրցելի ժամանութիւնը եւ թէ նորաձեւութիւնը։

Նաեւ չարիւ վրայ յանձնարարութիւններ ամենայն փութով կը կատարուին։ Վաճառատանս մէջ կը գտնուին նաեւ կօշիկ պատրաստելու համար ամէն տեսակ գունաւոր ամերիկեան եւ ֆրանսական կաշիներ, բուրդէ եւ բամպակէ մանածներ եւլն., որուն տէրն է ՅՈՎՍԷՓ ՓԱՓԱԶԵԱՆ

Ղալաթիա մասնաճիւղ չունինք

ՄԻՍԱՔ ՊՈՒՏԱՔԵԱՆ
ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԵՒ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԻ ԹՈՒՂԹԵՐՈՒ
Ղալաթիա, ճիւղ Թիւնէլի դիմաց, թիւ 25.

Վաճառատանս մէջ միշտ պատրաստ կը գտնուի՝ պատի թուղթերու ճոխ եւ ճաշակաւոր մթերք մը ինչպէս նաեւ ոսկեզօծ եւ զարդարուն ՓՕՐՆԻՇՆԵՐ եւ ամէն տեսակ ՍԹՕՐՆԵՐ եւլայլն։

ԴԻՆ ԶԱՓԱՒՈՐ

ՀԱՃԻ ՍԱԼԹԱՆ

ՕՍՄԱՆԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՇԱՐՔ ԴԷ ԱՆԹԻՔ
Բերա, Մեծ փողոց թիւ 16
ՄԱՍՈՒՃԻՒՂԵՐ

Բերա, Մեծ փողոց, թիւ 54.
Ղալաթիա, Փօրճուլար ճաւտեսի թիւ 101

Հարսանիքներու եւ երեկոյթներու համար գեղեցիկ ապարանք, իրենց կանոնաւոր ապահարկութիւնն։

ՀԱՐՏԱՐԱՊԵՏ
ՍԱՐԳԻՍ ԹԱՇՃԵԱՆ

ՎԵՀԱՑԵԱԼ ԳԱՅԹ. ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻՑ ՎԱՐԺԱՐԱՆԷՆ

Կը սատանէ չինութիւններ իրենց կամ ակերու հաշուոյն
Կը կատարէ հարսարապետական ամէն տեսակ աշխատութիւններ
Գաւառներէ կ'ընդունի յանձնարարութիւններ
Պատրաստութիւն չինութեանց յատակագիծներու
Ի հարկին այցելութեամբ կը կատարէ գաւառներու մէջ եղած գործեր
ՍԿԶԲՈՒՆՔ
Ճշդապահութիւն եւ դիւրամատչելի պայմաններ
Կալաթա, Մանմուտիէ ճատտեսի, թիւ 42

«ԾԱՂԻԿ»Ի ԹԵՐԹՕՆԸ (47)

ԿԱԹՆԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿԸ

Բ. ՄԱՍ

Դ.

ԴԻՆԵՏՈՒՆԸ

—Դուք առանկ կը կարծէք, Պարոն եւ սակայն ես . . .

—Պէտք է որ վճարե՛ս, Պէոթրան։

—Անշուշտ պիտի վճարեմ, տէ՛ր։

—Օկիւսթ երգելով դուրս ելաւ, եւ. Պէոթրան վար՝ Շթրաքին սենեակը իջաւ՝ անոր կինը հարցաքննելու համար։

* * *

Պէոթրան որոշուած գումարը վճարած էր, եւ Լէօնի սովորականէն շատ աւելի սերտ մտերմութիւնով մը կը տեսնուէր Օկիւսթին հետ։ Բայց առաւ մը Տարվիլ կը տեսնէր որ, Պարոն մը դուրս կ'ելլէ անոր սենեակէն՝ խորին յարգանքներով գլուխը ծռմռակելով, որոնք կ'ընդունի Տիկ. Սէն-Լամոն շնորհակալութեամբ։

—Ո՞վ է այդ Պարոնը, կ'ըսէ Օկիւսթ աղջկան, երբ օտարականը կը մեկնի։

—Ա՜հ, Ատուած իմ, անմիտին մէկն է, զոր հօրաքոյրներէս մեկը զրկած է ինծի։ Դիւղէն կուգայ եւ աշխատելու տեղ մը կը փնտռէ կոր։ Բայց որովհետեւ անհաճոյ կը թուի ինծի այդ Պարոնը, անոր համար ա՜նտանկ պաղ ընդունելութիւն մը ըրի՝ որ վայրկենապէս դրեթէ հեռացաւ քովէս։ Տղեղութեան չափ տխմարութիւն ալ ունի։

—Բայց ինծի տղեղ չերեւցա՛ւ այդ Պարոնը։

—Ի՞նչ, տեսա՞ք ուրեմն զայն։ Ա՜հ, ոերիին մէկն է։ դէմքի ամէնէն սոսկալի տգեղութիւններուն տէր։ Ներս մխուած աչքեր մը, ձախաւեր ձեւեր մը ունի որ։

Օկիւսթ իր իսօսակցութիւնը եւ հարցաքննութիւնները ա՛լ առաջ չի տաներ, բայց ներսը կասկածներ արթնցած են այդ Պարոնին մասին. որովհետեւ աղէկ գիտէ որ, երբ կիները մէկու մը համար այդքան դէշ ըսեն, անպատճառ անոր հետ իրենց ունեցած յարաբերութիւնները ծածկելու մտքով է որ կ'ընեն։

Իր սենեակը վերադառնալով, կը տեսնայ որ Պէոթրան իր շուրջը կը պտտի, եւ բան մը ըսել ուզելու երեւոյթը ունի։

—Բա՞ն մը պիտի ըսես, կամ բա՞ն մը պիտի հարցնես, կ'ըսէ անոր Տարվիլ՝ անոր դիմացը կանգ առնելով, փոխանակ բոլորտիքս դառնալու, խօսէ՛ ուրեմն։ Ծերուկ բարեկամս, չի՞ս գիտեր գոնէ սա կէտը որ, երբ կիները մեղի բան մը ըսելիք ունենան, մեղի զիրենք հարցաքննել ստիպելու կերպը գիտեն անոնք։

—Շատ իրաւունք ունիք, տեղակալս, ուրեմն փոխանակ կեղծաւորական ձեւեր ձեռք առնելու, հաւարձակ խօսինք։ Քիչ մը առաջ վերի դրացուհին սենեակը երիտասարդ պարոնի մը հանդիպեցա՞ք, որովհետեւ ես ա՜նոր վար իջնալը տեսայ, ձեր վեր ելլելէն եաքը։

—Է այո՛, տեսայ, բայց ի՞նչ կայ։

—Սա պիտի ըսեմ որ, առաջին անգամն է որ կը տեսնաք կոր զայն։

—Այո՛։

—Սակայն չա՛տ անդամ հոս կու գայ ան։

—Ո՞վ բաւ քեզի։

—Դոնապանուհին. Տիկին Շթրաքը։

—Ի՞նչ, Պէրթոան. դոնապանուհիի մը հետ ժամանակ կ'անցուցնես կոր գուն ուրեմն, էջ։

—Ե՞ս. չէ՛ տեղակալս, չէ՛։ Ես ժամանակ անցընեմ դոնապանուհիի մը հետ։ Բայց ես ձեզի ըսի՞ առանկ բան մը. ըսի՞ երբեք թէ անոր հետ ժամանակ կ'անցընեմ։

—Ատիկա թող առանկ ըլլայ։ Տիկին Սէն-Լամոն մարդու հետ տեսնուելու իրաւունք չունի՞. ինք իր անձին տէրը չէ՞. չի՞ կրնար ուզած մարդուն հետ տեսնուիլ։ Պարտական է որ իրեն այցելող բոլոր անձերուն հաշիւը տայ ինծի։ Ինչ իրաւունքով ես պիտի խառնուիմ իր գործերուն։ եւ երբ ես իրաւունքը ունենայի իրեն այցելողներուն հաշիւը հարցնելու, կը կարծե՞ս որ ինծի դէմ չպիտի ելլէր ինք։

—Իրաւո՛ւնք ունիս, չա՛տ իրաւ ես տեղակալս. անիրաւը ե՛ս եմ։ ալ ասկէ եաքը մինակ Շթրաքին հետ խմեմ պիտի, ու իր կնկան հետ ընաւ չպիտի խօսիմ. որովհետեւ, չեմ ուզեր երբեք որ ինծի համար ըսեն թէ, «սա պէխերը ճերմկցած մարդուն նայեցէք անդամ մը. դոնապանուհիին հետ գործ եթելու ելեր է»։

Որքան որ Պէրթոանը յանդիմանեց Օկիւսթ, եւ սակայն անոր քիչ մը առաջ ըսածները միտքն էին, ինչպէս նաեւ տիկին Սէն-Լամոնին ալ այն պարոնին համար ըրած չարաբանութիւնները։ Հաւատարիմ կարծուած տարփուհիի մը, առանկ անհաւատարմութիւն մը չէր կրնար ներուիլ երբեք, ուստի Օկիւսթ ըսաւ ինքնիրեն.

—Լէօնի կեղծաւոր խարեբային մէկը ըլլալու է։ Անոր արտայայտած անկեղծութիւնները չանուշ համար են բոլոր. կամ ուրիշ մը կը սիրէ, եւ կամ երկու հոգի մէկէն կը սիրէ. ասոնք բացայայտ բաներ են։

Օկիւսթ, Մօնմառթրի պղտոտայէն վար իջած ատեն, զգաց որ թեթեւ մը իր բաղուկին կը դպչէին։ Ետին դառնալ, ու Օր. Վիրժինին դառնալ իր առջեւն։

—Ձեզի հանդիպիլը, մեծ զմբաղութիւն մը չէ՛, ըսաւ Վիրժինի՝ նշանակալից ակնարկ մը նետելով Օկիւսթին վրայ, իր սովորութեան համեմատ. ու թէպէտեւ Օկիւսթ ատոնք չա՛տ աղուոր սերտած էր, եւ սակայն, նորէն այն երկու սեւուլիկ խօսքը աչքերը կրկին դիտելով մեծ հաճոյք կը զգար, քանի որ բաւական ատեն էր հանդիպած չէր անոնց։

—Ա՜հ, տա խնդալներով նայուածքներդ, չարունակեց Վիրժինի, երբեք չեն կրնար դիս հաշտեցնել քեզի հետ։

—Իրա՞ւ. որոշած ես հետս . . .

—Պարոն, կ'ազատեմ հետս մի՛ զբուարճանաք, ըսաւ Վիրժինի, եւ ա՛յնպիսի ուժգին քահ քահ մը փբրցուց որ, անցնողներուն աչքերը բոլոր իր վրայ դարձան. արդէն Բարիզի մէջ ոչինչ բան մը կը զրգռէր անցնողները. եւ նոյն իսկ անոնցմէ մէկը, որ կեանքին մէջ խնդացած չէր բրնաւ, զարմանալով անոր մտեցաւ. եւ հարցուց թէ ի՞նչ կ'ըլլար. եւ սակայն, Օկիւսթին մէկ ակնարկը զայն հեռացնել ստիպեց.

(Շարունակելի)

Խմբագրատեր Ա. ՍԱՌԳԱՆԵԱՆ
Տպագրութիւն Սագաճեան Տպարան